

891.99

0-79



127

1953

ՊԻԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՊՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ

(ՆՐՕՏ)

ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ ՄԸ

Ի

Ծ Ա Պ Լ Վ Ա Ր

ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ

ԸՆԿԵՐ Բ. ՓԱՆՋՈՒՆԻԷ

(ԸՅԿԵՐ Բ. ՓԱՆՋՈՒՆԻԷԻ ԿԵՆՏՐԱԳՐԱԿԱՆՈՎ)



ՏՊԱՐԱՆ ԵՒ ԳՐԱՏՈՒՆ

Ն. Պ. Պ. Կ. Ե. Ե.

Կ. ՊՈԼԻՍ

1911

291.99
0-22

ԱՌՄՔԵԼՈՒԹԻՒՆ ՄԸ Ի ԾԱՊԼՎԱՐ

10 NOV 2011

891.99

0.79 4

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ

Printed in Turkey

❖ (ՆՐՕՏ) ❖

Handwritten notes in blue ink, including '129-5' and other illegible scribbles.

ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ ՍԸ

Ի

Ծ Ա Պ Լ Վ Ա Ր

ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ

ԸՆԿԵՐ Բ. ՓԱՆՋՈՒՆՆԻԷ

(ԸՆԿԵՐ Բ. ՓԱՆՋՈՒՆԻԻ ԿԵՆՏՐՈՆԻԿԱՆՈՎ)



ՏՊԱՐԱՆ ԵՒ ԳՐԱՏՈՒՆ

ՆՇԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

1911

Handwritten scribble in blue ink.

Handwritten scribble in purple ink.

(4720 B 7)

11 APR 2014

61330

13802

Printed in Turkey

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՕՐԵՐ

ԸՆԿԵՐ Բ. ՓԱՆԶՈՒՆԻՒԻ ՄԱՍԻՆ



Կեանք մը որ սակարիւն իր անբողջ շըր-
ջափոխութիւնները չէ կասարած եւ իր գոր-
ծունեութեան անհեկեկ եռանդուն փուլին
մէջ կը գտնուի, կարելի չէ շիակասար կեր-
պով ներկայացնել եւ եղջե իսկ ակփոխեմ
յանդգնութիւն մըն է այդպիսի կեանքի մը
փրայ դասասան կտրել կամ կարծիք յայտնելը:

Ուսի ապագայ կենսագիրներու բողոքով
ընկեր Փանդունիի վարձն ու արտօնները ի-
րենց անբողոքութեամբը ներկայացնելու այն-
քան յժուար որքան անհրաժեշտ աշխատու-
թիւնը, եւ պիտի գոհանաւ կցկտուր ծաւօրու-
թիւններ սաշով միայն Ընկերարարական Նա-
մակականի հերոսին փրայ, պարզապէս նիւ-
թեր ապագայ կենսագիրներու գործը դիւ-

174-54



2948
39

հեղափոխ

րացնէրու նպասակով, եւ կամ սակի ըստ՝
աստղաներ այն յիշատակարանին հասնար գոր
երախտագէտ Հայտնիները որ մը պիտի կանգ-
նէ իր Հերոսներուն ի պատիւ:

Ընկեր Փակցունի կ'ըստեր զուսկն է Տրա-
պիզոնցի ընտանիքի մը ու ծնած է 1875ին:
Մայրը տղաբերքի հետեւանկով մեռած է, ա-
ռանց կարենալ սնուցանելու իր երախտ գոր
մեծցուցած եւ այժի կարով: Ուրիշ կենսա-
գիր մը գուցէ հետեւաբնակներ հանել փո-
ձեր այս աննշան դիպումսէն: Ընկեր Փակ-
ցունի ունայնասնութիւնն ու քեթերութիւնը
վերագրելով իր առած այդ նախնական սնուն-
դին: Ես, ինչպէս ըսի, չեմ ուզեր ու եւ է
դասաստան ընել, այլ կը բարականանամ ի-
րողութիւնները արձանագրելով:

Փակցունի շատ ուշ լեզու եղած է, բայց
անկալ մը խօսիչ սխտեղ ետքը, ա՛յլ քերանը
դիւրաւ չէ գոցած: Քանի կը մեծնար այնքան
կ'անէր իր խօսելու կասողութիւնը, այն սա-
տիճանն որ ինձ դձ հայրը ստիպուեցաւ բժիշկի
մը դիմել այդ անսովոր երեւոյթին դարման
մը գտնելու համար: Բժիշկը քննեց տղան,

լեզուն նայեցաւ, կոկորդը նայեցաւ, այտե-
րուն նայեցաւ եւ վճռաբար ըսաւ հօրը.

— Ըստ ու դարման չի կայ, այս տղան
միշտ պիտի խօսի:

— Բայց սակը մեջ ա՛յլ դիմացուելիք
բան չէ:

— Բանկալ քիւեցեք՝ ակակոնիդ, այս է
միակ միջոցը, պատասխանեց բժիշկը:

Հակառակ իր խօսելու մարմնային՝ փոք-
րիկն Փակցունի յաճախ պիտի կը գործածեր
բառերը, բոլորովին աղաւաղելով սնունց նշա-
նակութիւնը: Օր մը սեղանի մը վրայ դրած
արժեքաւոր սնօք մը կ'առնէ ու գէտնն քն-
նելով ջարդ ու փշուր կ'ընէ:

Հայրը, իրիկունը գործէն վերադարձին,
կը տեսնէ եղածը եւ տղան կանչելով ու սնօ-
քին կտրուակները ցոյց տալով կը գոչէ.

— Ծօ՛, ի՛նչ ես ըրեր սնօքը:

— Շինեցի, հայրիկ, կը պատասխանէ
փոքրիկ Փակցունի միամիտ հաւնողունով մը:

— Ծօ ի՛նչ շինեց, կտրեր ես, շան զուսկ:

— Չէ՛, հայրիկ, շինեցի կը պնդէ տղան:

Ի գո՛ւր հայրը երկար բարակ կը բացու-

րե թե՛ երբ առարկայ մը գեղին նեղեղով
կտր կտր կ'ընենք, այդ գործողութիւնը շի-
նել բայով չի բացատրուիր՝ այդ կոտորել: Ան-
կարելի է դառ բառագիտական այդ երբողութիւնը
հասկցնել Փակցունիի որ շարունակեց սակը
մեջ գտնուած գաւաթները, պնակները, շիշերը
կորսել էր անհն անգամ որ «ի՛նչ կ'ընես
կոր» ըսելով զինքը կը յանդիմանէին, ան-
որդուելի ու անխոռով կը պատասխանէր.

— Կը շինեմ կոր:

Իպրոցին մեջ Փակցունի ընկերներուն հետ
միմեքով ու ճառ խօսելով ժամանակ կ'ան-
ցունէր, իսկ դասերուն բնաւ չէր հետեւեր,
չհաւնելով կա՛ւ՛ դաստառին, կա՛ւ՛ դասա-
գրքին, կա՛ւ՛ դասարանին եւ կամ տեսակին
ու գրչի ծայրին:

Օր մը թուարանական խնդրի մը մասին
մե՛ն ունեցաւ իր դասընկերներէն մեկուն հետ:

— Հինգ անգամ հինգ՝ քսանընկուց կ'ը-
նէ, կ'ըսէր ընկերը որ ողջամիտ տղայ մըն էր
եւ որ յետոյ հարուստ վաշխատու մը եղաւ:

— Չե՛, կը յարտուէր Փակցունի, հինգ
անգամ հինգ՝ յիսուն կ'ընէ:

— Ո՛չ. քսանընկուց կ'ընէ:

— Յիսուն կ'ընէ:

Միւսը տեսնելով որ դժուար, — ի՛նչ կ'ը-
սեմ՝ անկարելի, — է խօսք հասկցնել Փակ-
ցունիի եւ չուզելով անօգուտ կռիւի մը տեղի
սալ, հաշտարար հոգիով մը պատասխանեց.

— Լա՛ւ, ես թո՛ղ այնպէս զիտեմ թե՛
քսանընկուց կ'ընէ, դուն ալ այնպէս զիտեմ
թե՛ յիսուն կ'ընէ, ու ա՛յ չխօսիմք այդ մա-
սին ու երբեք միասեղ գնակ խաղակ:

— Չըլլար, պնդեց Փակցունի, պէ՛տ է
որ նախ համոզուիս թե հինգ անգամ հինգ
յիսուն կ'ընէ:

— Այդ անկարելի է:

— Անպատճառ պէ՛տ է որ ինչ համո-
զեմ, շարունակեց մեր հերոսը, հետզհետե
բորբոքելով:

— Երբեք չեմ կրնար համոզուիլ եւ դուն
ալ երբեք չես կրնար ապացուցանել ըսածդ,
պատասխանեց ապագայ վաշխատուն:

— Չեմ կրնար ապացուցանել, չեմ կր-
նար ապացուցանել, մոնչեց Փակցունի, ա՛ն
իե՛ր համոզիչ ապացոյց մը:

Եւ զեկեկե քար մը առնէրով իջեցուց խօսակցիկն գլխուն:

Գրուխը վիրաւորուեցաւ քեթեւապէս, բայց տղան կրկին հաւնոգում չը գոյացուց թի՛ հիկնգ անգաւն հիկնգ կրեայ յիսուն շնեշ, եւ շարով գնաց բողոքել վարժապետին:

Վարժապետը իսկոյն կանչեց Փակցունիկն եւ՝

— Ինչո՞ւ շնեշողոյ գրուխը պատեցիր, գոյեց ձայնով մը որով Եհովսա ըսած էր Կաշեկիկն, « Ի՛նչ ըրիր քու եղբորդ »:

— Զինքը հաւնոգեաւ հաւնար, պատասխանեց ապագայ փրօփախանիսքը հանդիսաւորապէս:

Հայրը տեսնելով իր զաւկիկն այս սարօփանակ ընթացքը, յաճախ ակումները կրճեղով կը պոռար.

— Փորձա՛նք պիտի ըլլաս, փորձա՛նք. . .

Իտեղձ մարդը կը սխալէր իր ըստեւանութեանը մեջ: Փակցունի փորձանք չպիտի ըլլար, այլ յեղափոխական գործիչ:

* * *

Տասնեւեօթը տարեկան պատանի մըն էր Փակցունի երբ իր հայրը կորսնցուց: Երեք

եղբայրը որ իրեն տար տարեկան մեծ էր, արդէն իսկ անուսնացած, տուն տեղ եղած վաճառական մըն էր, բարակի շաւր դիտքի տէր: Իր հօր մահուանէն հազիւ ամիս մը ետքը Փակցունի արդէն զօժտած էր անոր հետ եւ տունը բողոք՝ պահանջելով իր ժառանգութեան բաժինը: Եղբայրը, առանց դժուարութեան, անմիջապէս յանձնեց 800 ոսկիի մօտ գումար մը որ Փակցունիի անբողոք ժառանգութիւնը կը ներկայացնէր:

Մեր պատանիկն դրանն առնելով Պոլիս եկաւ, երեք տարի անձնոյաւ կեանք մը վարեց եւ օր մըն ալ տեսաւ որ փարս մը չէ մնացած գրպանը: Այն ատեն եղբայրսիրական զգացումները արթնցան իր մեջ, գորովայնց նամակ մը գրեց Տրապիզոն եւ իր կարօտակեզ սերը յայտնելով ձանքու ծախք մը ուզեց իր հայրենի երդիքը վերադառնալու համար:

Եղբայրը « Կորստեալ էր եւ զտար » ի սպաւորութեան տակ՝ իսկոյն պիտի եղած գումարը որկեց Փակցունիի որ երկու շաբաթ ետքը հասաւ Տրապիզոն ու ինկաւ եղբորը քեռնուն՝ մեջ:

Փակցունի տեսաւ որ երեք տարուան մի-
ջոցին իր անդրակիլը կրկնապատկած էր հա-
րսուքիւնը եւ շնորհիւ իր գործունեայ աշ-
խատարութեան, քաղաքին մեջ առաջնակարգ
դիրք մը գրաւած. միշտ կողմէ տեսաւ նաեւ
որ այդ ժանսակաւիջոցին ինք փնջացուցած
էր անբողջ իր ժառանգութիւնը եւ այսօր
փարս մը չի կար գրպանը: Այս երկու տես-
ողութիւնները իրարու մօտեցուց, իրար խառ-
նեց, բաղադրեց, քննեց, տարրադրեց եւ այդ
ֆիւլիակաւ գործողութիւններէն իր մեջ ծնաւ
Ընկերփարութիւնը:

Այն ասէն ընթանեց թէ ի՛նչ դժոխային
անարդարութիւն էր քալիքալիսը, եւ թէ
ի՛նչ հրամայողական պահանջ էր հարսու-
քեան հաշտարութեան: Փակցունի գը-
տած էր իր Դանսակաւի անբան, «Եղիցի
շոյա»ը հնչած էր իր մտքին մեջ:

Ընկերփարական էր:

Ու ա՛յ Տրայիզոնի խաղաղիկ արձարան-
ներուն մեջ, առտուրէն մինչեւ իրիկուն,
կը շուրէր Փակցունիի ձայնը որ կը գողար,
կ'որոտար ընկերային անիրաւութեանց դեմ,

4720-87

որ կը սպառնար կործանել, բնայից ընել
անէն բան: Վեներոնները սարսափահար
մտիկ կ'ընէին իրեն, միամիտները սպառնար
կը նայէին այդ անդադար խօսող մարդուն,
իսկ խեղացիները ֆիքերնուն սակեւ խնդարով
կ'երթային իրենց գործին:

Իսկ ա՛ն կը խօսէր, կը խօսէր ու կը խօսէր:
Եւեղձ եղբայրը՝ շուարած շնորած՝ չէր
գիտէր ինչպէ՛ս ազատիլ այս փորձակէն:

Վերջապէս օր մը ըստ Փակցունիի.

— Եղբայր, բան մը մտածեցի:

— Զարմանալի՛ բան, պատասխանեց մեր
հերոսը:

— Ինչո՞ւ, ի՛նչ բան զարմանալի կը
գտնաս, հարցուց միւսը շփոթած:

— Զարմանալի է որ բան մը կը կրցած եւ
մտածել, ըստ Փակցունիի, որովհետեւ դուք
փնջանալիսներդ, քալիքալիսներդ մտածե-
լու կարողութիւն չունիք:

Փակցունի այսպէս սիրուն խօսէր շատ
ունէր եւ եղբայրը վարժուած էր անոնց,
ուսի առանց բարիխաղալու իր խօսքը շարունակեց.

— Մսածեցի որ փոխանակ հոս պարսպ ժանանակ անցունեզու, քեզ Մարտիրոս վաճառականական դպրոցը դրկեմ ուր երեք տարի մնալով կրնաս վկայականը առնել եւ հոս վերադառնալ ուր միասին կը շարունակեմք իմ գործս:

Եւրոպայի մեջ ուսանող ըրդալու գաղափարը ժպեցաւ Փանջունիի որ անկիցայեւ պատասխանեց.

— Ես չաւ գաղափար ե, եւ սիրով կ'ընդունիմ:

Ամիս մը վերջը Փանջունի երկու ձեռքը մեղմեկ պայուսակ ժողիքի քարափը կը դրեմք ոտքը:

Եւրոպ մը մնաց Մարտիրոս մեջ, վաճառականական դպրոցը այցելեց, ծրագիրը այժմ անցուց, գործին չեկաւ ու շոգեկառնեց իրեն Մոսկու Վիսուքիաններու ազատ ուսանող:

* * *

Մոսկու Վիսուքիաններու ազատ ուսանողի կեանքը չորս տարի տեւեց եւ այդ չորս տար-

ուան միջոցին Փանջունի հիկզ անգամ գնաց այն հասարակարանը ուր արձանագրուած էր:

Սոսիս անգամ՝ սուշերու հասարակարան պատմութեան դասախօսը որ Գրանական մեծ Եղիշտիտիտիտը գովարանած էր, պատասխանելով սակայն Պատիօֆի եւ իր կուսակիցներուն յայտուռն գաղափարները: Երկրորդ անգամ գնաց ցոյց մը ընելու հասարակական վարական դասախօսի մը դէմ որ քննարկած էր ոռու ոչնչականութիւնը: Երկրորդ անգամ գնաց բողոքելու հասարակական քննարկութեան ուսուցիչին դէմ՝ որ պէտք եղած խանդավառութիւնը ցոյց չէր տուած Բրոնիտիտիտի վարդապետութեան: Գրեթէ անգամ, ձեռնապահ, գնաց հասարակարան ուսուցիչներ իր սենեակին մեջ ցուրտ էր ու վտարանքը կը պակսէր եւ գարեջրատուն երբայրու դրամ չուէր քովը: Եւ, վերջապէս, հիկզերորդ անգամ գնաց Սպանիացի ուսանողներու հետ ձեռն մը քննարկելու հասարակարան ուսուցիչի մը որ Պարսկերի անկիցականական արարները քննարկած էր: Այս վերջին այցելութիւնը պատճառ եղաւ որ զինքը արտաքին հասարակարանի եւ անունը

ցնչեն ուսանողներու արձանագրութեան ժամանակն:

Հանդարտաբար յաճախած այս սուղ վայրկեաններէն դուրս, Փակցունքի իր ժամանակը կ'անցունէր հայ եւ ոռու յեղափոխական ընկերներու հետ վիճաբանելով ընկերային հարցերու մասին: Գարեջրասունները, որոնց մէջ կը յաճախէր մարդկային ընկերաքիւնը սանջող բոլոր խնդիրները, իր գլխաւոր կայաններն էին, իր անասնի մարտիկները ուրիշ կը ունենար յաւարի բոլոր կեղծութիւնները, կեղծիչ ֆալսիփաշտները, ինքնաշնորհ լոյն իսկ եղբորը, որ կը շարունակէր անասնական երկու հարիւր ֆրանկ դրկել, ո՛չ թէ խեղձ մը սպասելով Փակցունքիէն այլ որպէս զի անկողնի սինն ըրայ:

Եւ անկողնի 96-ի շարդերը վրայ հասեր էին, եղբոր գործերը աւրուէր, ինք հարածներ, բանասիրուէր, փճացէր եր եւ որ մըն ալ սխալուէր եր անկէ բան բողոքով կ'իկն ու զաւակները ստնուղ եւ հեռուսալ Տրայի գոնէն՝ դէպի արտաստիւն:

Նախակ մը սուցաւ Փակցունքի որով իրեն

խնայ կը տուէր թէ այդչաւ եղբորնէն սաւը փարս յուսալու չէր:

— Կեղծութիւն արարած, գոչեց Փակցունքի, բռնակցի սպաննագին դէպ ի վեր բարձրացնելով:

Այսպիսի գետեր յաճախ ունէր մեր հերոսը, որ իր ընթաց խառնուածքը կը յասկանչէին:

Անասնական 200 ֆրանկի այս յանկարծական դարձումը իսկուրեց իր սոցիալ գիտութիւններու ազգայնական ուսանողի հանգստեան կեանքը որով կը յուսար սակարիւն երկար տարիներ սպասի: Կանայ կանայ ճշտորոշութիւնը իր ժամէ երեւը գուցուց եւ Փակցունքի իր անձին վրայ ձանկցաւ բարձրագոյն իր անկէ անհանդ երեւոյթներով:

Իր ուսանող բարեկամները ժամանակ մը օգնեցին իրեն, բայց որ մըն ալ երբաւ բարովը դրին, թէր շատ փափկօրէն:

— Ինչպէս այս վաս դուքնէն դուրս պիտի եղիւ, ըսաւ այդ յուսանասական օրերուն իր բարեկամներէն մեկուն որ ուս-

նող, յեղափոխական եւ խմբագիր եր միանգամայն:

— Եկո՛ւր ինչ յեղափոխական գործիչ շինեմք, ըստ բարեխառն. խօսեցաւ դիւրաբիւն ունիս, այդ բար է:

Մոլը իջնողը օձին կը փաթթուի, կ'ըսէ առածը, մեր մէջ աչ կարելի է ըսել թէ՛ աւերած մնացողը յեղափոխական կ'ըլլայ:

Փակցունի ընդունեց առաջարկը:

Ամիս մը ետք մեր հերոսը ճամբայ ելաւ դէպ ի Պոլսիս «կենաց բանը» ֆարդեռու, յետոյ անցաւ Յունաստան, յետոյ՝ Եգիպտոս եւ ի վերջոյ՝ Պարսկաստան եւ Կովկաս: Իր տաք, հարեղում, եռանդուն ու անխնայ պերճախօսութիւնը կը հրդեհէր ստոած հոգիները, կը պրկէր կը գորացնէր բոլոր շիղերը եւ կը խանդավառէր միամիտ հոգիները: Իր պաշտօնն եւ փեսայիներու հրոսախումբեր կազմակերպել ու զանոնք երկիր դրկել, ինչ մնացող արտասահմանի մէջ:

— Մենք ժամկոչներու կը նմանինք, կ'ըսէր յանձնախ, զանգալահարութեանը ուրիշները

կը հրաւիրեմք ու եկեղեցի կը մտնենք, իսկ մենք դուրսը կը մնանք:

Ազնիւ անձնագոհութիւն:

Փակցունի յեղափոխական այս տեղոյն գործունեութեան մէջ եր Պարսկական սահմանագլխին վրայ, երբ յանկարծ շուր սուսաւ թէ Սահմանադրութիւնը հոչակուած է Թուրքիոյ մէջ, բանտարկեալներու ընդհանուր ներում եղած է, մամուլի ազատութիւն շրջուած է եւ թէ անեւ մարդ ազատեմ կրնայ Թուրքիա մտնել:

Այս անակնկալ եղեղութիւնները աչ ի բերան բողբոջին մեր հերոսը:

— Մեր գործը պրծաւ, մտածեց մեղամաղձան մտասանցութեանը մը:

Սակայն Փակցունի իր յստիստեանութեանը մէջ կը սխաշէր: Բուն գործը կիսմ ալիսի սկսէր:

Երբ ֆալի մը շարք ետք սուսաւ Կ. Պոլսոյ հայ թերթերը, երբ տեսաւ կուսակցութիւններու յետապեղ արշաւանքը հնոյն Բիզանդիոնի վրայ, երբ կարդաց խօսուած ճառերը, Պոլսեցիներու միամիտ խանդավառու-

2948
39



17454

քիւնը, «Ազատութիւնը մեկն բերիմե՞ք»ի հրաշալի գիւտը, աւելի աստիճանացից քան Մանֆոլիի անթեղ հետազոտիւմն ու Ռեոնիկիւնեան ճանապարհները, այն աստեղ մեր գործիչը շայնեզր գլխարկը գրուիլը դրաւ, պայուսակը ձեռք առաւ եւ որ մըն ալ օղակարի մը պէս ինկաւ Պոլիս, ինքն ալ իր կարգիւ ինչ մըն ալ ճարտեցնէրու հաւար սրահարիւր գրուիւները:

Բայց տեղերը բռնուած էին, ոչ հասած էր Օֆէնպաիի Brigandsներու զինուորներուն պէս: Իրա՛ւ է որ ուրը տար «դաստիարակներ» ըրաւ քաղերու մէջ, իրա՛ւ է որ Բարիզի Կոնկրետիսի հրաշխները հազներգեց Վոստորի երկու ասիւնուն վրայ, բայց, ասիւնս, ակրակները ա՛յ սխաւ էին յարիւնայ: Բայց աստի, իր պերճաստիարակները չէր հասներ Ակնուկներու եւ Եստիկեաններու պերճաստիարակներու կրակիւն որուն վարժուած էին Պոլսեցիները, ինչպէս անշուշտ մեկն մեղաւորներու ա՛յ որ մը պիտի վարժուիմք Իժնիսի կրակիւն, ուստի իր խօսքերը յաճախ ցուրտ սպաւարտութիւն մը կը բողկեկի ունկընդիրներուն վրայ:

Այն աստեղ Փակցունի վճռակաւ որոշում մը տուաւ.

Պոլիսէն աւելի՛ հարկ անհրաժեշտ էր գաւառը զարթեցնել, յուսաւորել, յեղափոխել:

Ու մեկնեցաւ Արաբիի, անկէ Ծապրիսար ուր հաստատեց իր գործունէութեան կեդրոնը:

Յետագայ նախակներուն մէջ պիտի տեսնենք այդ գործունէութիւնը որ գուրկ չէ տեսակ մը վեհախառնութեան, զոնկ ունակ հաւար:



ՆՈՒԷՐ

ԲԱՐԵԿԱՄԻՍ ՈՒ ՎԱՐՊԵՏԻՍ

ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆԻ

ՅԵՇԱՏԱԿԻՆ

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ



ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ ՄԸ
Ի Ծ Ա Պ Լ Վ Ա Ր

ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ

ՆԱԽԱԲԱՆԻ ՏԵՂ

Եթէ բանագող մը ըլլայի, պէտք չպիտի
ղգայի այս քանի մը բացատրողական տո-
ղերը գրելու և ձայն չհանած՝ պիտի որ-
դեգրէի այն նամակներու ծրարը որ դիպ-
ուածին մէկ քմահաճոյքովը ձեռքս հասաւ
և զոր Բիւզանդիոնի(*) միջոցաւ կ'ուզեմ

(*) Սոյն նամականին նախ Բիւզանդիոն օրա-
քերքին մէջ հրատարակուած է: Ծ. Է.

պարբերաբար հանդրդել հասարակութեան :

Տասներկու ջի չափ են այն նամակներն և տարուան մը միջոցին գրուած : Բնագրին մէջ յեզուն կովկասահայ բարբառին աւելի կը մօտենայ և գրեթէ կը նոյնանայ անոր հետ , սակայն ես հարկ համարեցի , ընթերցողներու դիւրութեան համար , մեր աշխարհաբարին վերածել կարելի եղածին չափ : Արդէն գրողը աւելամա ուստահայ մըն է՝ ծնած ըլլալով Թուրքիոյ մէջ :

Եթէ այս նամակները իբրև երգիծական գրուածք մը կարդացուին յանցանքը ասպահովաբար գրողինը չէ . քանզի ըստ հեզինակը ամբակուռ սկզբունքներով շարաբուած , թունդ հաւատացեալ Հայ ընկերավարական յեղափոխական մըն է , լրջութեան ծայրագոյն սահմաններն հասած ու հոն պատնիչացած :

Նամակները ուղղուած կ'երեւան կեդրոնական մարմնի մը , որուն կողմէ զրկուած կը թուի նամակագիրը , իր առաքելական պաշտօնը կատարելու համար :

Չմտնամ շնորհակալութիւններս յայտնել ԵՐՕՏին որ յանձն առաւ այդ նամակներն ընդօրինակել , բնագիրները խնամով էր տեղը վերագարձնելէ առաջ :

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ



ԾԱՊՂՎԱՐ, 15 Սեպտեմբեր 1908

Սիրելի Հնկերներ,

Ձեր հրահանգներն ստանալուս պէս
 փութացի Արարկիրէն ճամբայ ելլել և չորս
 օր ճամբորդելէ ու Շեփիկ,
 Վաղշէն, Կրանի և Մաշկերտ
 գիւղերը մէյ մէկ գիշեր
 մնալէ ետքը հասայ Ծապլվար
 գիւղը, որ ըստ իս մեր բրօ-
 բականտին համար յարմարագոյն վայրն է:



Ծապլվար՝ քսան տունէ բաղկացած՝
 զուտ հայկական գիւղ մըն է, գեղեցիկ ու
 բարեբեր հովիտի մը մէջ, ուրկէ կ'անցնի
 Ջրբերիկ գետակը: Գիւղացիները ընդհան-
 րապէս բարեկեցիկ, ժիր ու աշխատող են,
 հին ու նորմէն դժբախտաբար շատ չեն տա-

ուսպած և այս պատճառաւ նոր բէժիմը իրենց վրայ մեծ ներգործութիւն չէ ըրած : Ատեն ատեն հայածանքներ կրած են միայն մօտակայ Քօմրաչ գիւղի Գրղերուն կողմէ, որոնք աւագակարբայ մարդիկ են :

Պէտք չկայ ըսելու որ Ծապլվար գիւղը խոր տգիտութեան մէջ թաղուած է, մա- նաւանդ ընկերվարական հարցերու մասին : Տասնըֆինգ օր է որ այստեղ հասած եմ, և հասած օրիս հետեւեալ օրն իսկ սկսած եմ բրօքականսի, և տակաւին կարող չեմ ե- ղած այդ գիւղացիներու մտքին մէջ մտցնել քափիքալիսալի գործած ոճիւրները, բանու- րական սեփականներու հրամայողական ան- հրաժեշտութիւնը, պրոլէսարիաի պա- հանջքները, ևն . . . : Բայց ես չեմ յուսահա- տած, ընդհակառակը իրենց այդ անհասկա- ցողութիւնը աւելի եռանդ կու տայ ինծի բրօքականք առաջ տանելու :

Ինչ որ իմ պաշտօնս կը դժուարացնէ, այն է թէ Ծապլվարի մէջ գոյութիւն չու- նին դասակարգային որոշ բաժանումներ,

կամ մանաւանդ լաւագոյն է ըսել թէ այդ բաժանումներու զիտակցութիւնը չունին : Իմ գործս պիտի ըլլայ նախ կազմակերպել դասակարգային բաժանումները, անոնց ցոյց տալ իրենց յատուկ պահանջումները, և զանոնք ձեռք բերելու միջոցները :

Պէտք է կռուի պատրաստել այս ազէտ գիւղացիները, և այդ հնչտ գործ չէ :

Երկու շաբաթէ ի վեր անընդհատ շրվ- ման մէջ եմ գիւղի բոլոր ընակիչներուն հետ, և կը ջանամ որոշել և ընտրել բոլոր այն անձերն որոնցմով կարող պիտի ըլլամ ստեղծել դասակարգային որոշ շաբքերը :

Գիւղն ունի մի ծերուկ քահանայ՝ Տէր Սահակ. այդ կը ներկայացնէ միջնադարեան կղերականութիւնը, խաւարամտութիւնը, օպուսիւրանքիսմը : Անհրաժեշտ է տաք պայքար մղել իրեն դէմ :

Ծապլվարի պուրժուազիան կը ներկա- յացնեն Բէս Սէրքօն և իր մէկ քանի ար- բանեակները : Այդ կեղտոտ պուրժուան ու- նի երեք արտ, երկու կով, մէկ էջ և երկու

այժ, արդիւնք՝ խեղճ անինչք գիւղացիներու վրայ ի գործ դրուած դարաւոր կեղեքումներու: Չարմանայի է որ այդ մարդը գիւղին մէջ բարի համբաւ կը վայելէ և կը յարգուի ամէնէն, նոյնիսկ անոնց կողմէ որոնք պէտք էր որ իր բնական թշնամիները ըլլային: Տեսէ՛ք թէ ո՛ր աստիճան տգիտութեան մէջ թաղուած են այդ խեղճերը: Հարկ է ըսել որ Տ. Սահակ շարաթը մէկ քանի անգամ կը ճաչէ Բէս Սէրքոյի տունը: — Յաւատե՞նական զինակցութիւնը քարթիթայիսմի և կղերականութեան՝ ընդդէմ ընչազուրկ դասակարգին: — Բայց համբերութիւն, ամէն բան իր տեղը կու գայ:

Ծապլվարի մէջ բանուոր դասակարգը կը բաղկանայ պայտար Մկոյէ, որ միանգամայն երկաթագործ է: Երկու օր առաջ Բէս Սէրքոյի էշուն պայտն ինկած էր, և կեղտոտ պուրժուան ստրպուեցաւ դիմել Մկոյին: Ծատ ջանացի որ Մկոն համոզեմ ընդհանուր գործադուլ հրատարակելու և Բէս Սէրքոյի էշն առանց պայտի ձգելու:

Այդ՝ չատ ցնցող տպաւորութիւն պիտի գործէր առ հասարակ առանձնաշնորհեալ դասակարգերուն վրայ: Բայց դժբախտաբար Մկո ընդդիմացաւ, որովհետեւ տակաւին բաւականաչափ բրօքականտ չէի արած: Հոգ չէ, եթէ այս անգամ չյաջողուեցաւ՝ ուրիշ անգամ կը յաջողուի: Ընդհանուր գործադուլն անհրաժեշտ է Ծապլվարի մէջ, մեր բրօքականտի գործնական արդիւնքը ցոյց տալու համար:

Վաղը կը մեկնիմ Բոմբաչ Բիւրտ գիւղը, ուր պիտի մնամ մէկ քանի օր, համերաշխութիւն քարոզելու Հայերու և Քրդերու միջեւ: Քրդերը մեր բնական նեցուկներն են. հարկ է հաշտ երթալ անոնց հետ և ի հարկին գործածել զանոնք մեր քարոզած սկզբունքներու յաղթանակին համար: Բայց ատոնք ասպագայի հարցեր են:

Մի քիչ փող զրկեցէ՛ք ինձ:



ԾԱՊԼՎԱՐ, 2 Հոկտեմբեր 1908

Սիրելի Հնկերներ,

Ուրախ տրամադրութեան տակ կը գրեմ այս նամակս և կը յուսամ որ յաջորդով կարող պիտի ըլլամ



փաստացի իրողութիւններ հաղորդել

ձեզ: Առաջին քայ-

լերն իրա՛ւ դժուարին եղան, բայց ապագայի մասին շատ մեծ յոյս ունիմ:

Քամբաշ գիւղի քրդերը լաւ ընդունելութիւն ըրին ինձ. չորս օր մնացի իրենց մօտ և տեսայ որ լաւ տրամադրութիւններով լարուած են: Էփսոքօրիացիաի տեսութիւններս շատ աւելի դիւրաւ ըմբռնեցին քան մեր ապուշ Ծապլվարցիք: Պատ-

րաստակամութիւն յայտնեցին անմիջապէս գործնական հողի վրայ դնելու հարուստ պուրժուա կեղեքիչ գիւղացիներու ինչքերը բռնի ուժով գրաւելու հարցը : Ըսի թէ չպէտք է աճապարել և թէ հարկ է մի քիչ սպասել : Յամենայն դէպս Գոմրաշ գիւղը մեր Փրօփականության համար մի ամուր կռուան է :

Մի հիանալի դէպք ցոյց կուտայ թէ ի՛նչ հզօր նկարագրի տէր են այդ քրդերը : Զիս չորս օր ամենամեծ պատուով հիւրընկայելէ և մեծարելէ ետք, երբ ձիով առանձին կը վերադառնայի Ծապլվար, Քանլը Օվա կոչուած ձորին մէջ, նոյն այն քրդերն որոնց տանը մէջ հիւր եղած էի, յանկարծ՝ զինեալ՝ վրաս յարձակեցան և զիս կողոպտեցին՝ գրեթէ մօրէ մերկ ձգելով :

— Բայց ինչո՞ւ ձեր մօտ գտնուած ատենս զիս չթալլեցիք, հարցուցի զարմացած :

— Այն ատեն մեր հիւրն էիր, պատասխանեց Գէլէշ Մրկօ տանուտէրը, բայց անգամ մը որ գիւղէն հեռացար, այլ եւս եղար մեր որսը :

Այս պատասխանը իր մէջ կը պարունակէ մի սկզբունքային խորին հարց որ արժանի է լուրջ խորհրդածութեան :

Վերադառնալով Ծապլվար, եռանդով շարունակեցի մխիթաս : Այժմ ունիմ իմ մօտ մի ջերմ հաւատացեալ կուսակից որը մօտաւոր ապագային կարող է լինել մի մեծ ուժ. դա ծանօթ է գիւղին մէջ խեւ Աւօ անուանով : Տասնըութը տարեկան մի կտրիճ երիտասարդ է խեւ Աւօ, որ հօբենական տունէն արտաքսուած է մի շարք պատճառներու համար որոնք մեզ չեն հետաքրքրեր : Ծապլվարցիք ընդհանրապէս վատ վերաբերմունք ունին այդ երիտասարդի մասին՝ զոր կը նկատեն իբրեւ յիմար և անբարոյ : Դա արդիւնք է միջնադարեան կղերական ոգիի՝ միացած պուրժուաղլական անձուկ ըմբռնումներու հետ : Որովհետեւ նա տանտէրներու բացակայութեան ժամանակ անոնց տունէն մի քանի իրեղէններ վերցուցեր է. որովհետեւ նա դաշտին մէջ առանձինն հանդիպելով Կրպօէնց Սե-

խօյի աղջկան՝ ընական պահանջքէ մղուած՝ անոր հետ յարաբերութիւն է մշակեր. որովհետեւ Տէր Աահակէն փող պահանջելով՝ այդ սեւեռագի կղերամիտը մերժեր է տալ և ինչ Ալօ անոր ըմբոստութիւնը պատժելու համար քարկոծեր է զայն, ևն, ևն., այժմ այդ խեղճ տղան կը նկատուի իբրև մի տեսակ յիմար չարագործ և անոր դէմ սարքուած է հալածանք և դաւաղրութիւն: Միշտ մինեւնոյն պատմութիւնը, կա՛մ պէտք է խոնարհ ստրուկ դառնալ կեղտոտ պուրժուաներու և գլուխ ծուել անոնց կեղեքիչ նախապաշարումներուն և կամ հալածուիլ այդ վոհմակներու կողմէ: Բայց վերջը խնդացողը լաւ պիտի խնդայ, կ'ասէ ֆրանսական առածը:

Առաջին բոպէէն տեսայ որ ինչ Ալօ մի լաւ խմոր էր և կարելի էր օգուտ քաղել իրմէ. անմիջապէս հրաւիրեցի իմ մօտ, խրատեցի, հրահանգեցի, քարոզեցի և այժմ նա դարձաւ մի կատարեալ յեղափոխական ընկերվարական: Ծապլվարի յեղափոխական

գործօն շարքերուն մէջ կարեւոր դեր կատարելու կոչուած է ինչ Ալօ:

Անցած օր Գոմրաչ գիւղէն երկու քուրդ փոխադարձ այցելութեան եկած էին ինձ մօտ: Տանս մէջ զիրենք պատուասիրելու համար բաւականաչափ ճաշ չի կար. այս պարագան յայտնեցի ինչ Ալօի:

— Դու հոգ մի՛ տանիր, պատասխանեց և մեկնեցաւ:

Քիչ յետոյ երկու պատուական հաւերով վերադարձաւ: Երկուքն ալ խաչեցինք ու կերանք, երբեք այդպիսի համեզ հաւու միս չէի կերած: Ես և երկու հիւրերս ստիպեցինք Ալօն որ մեզ յայտնէ թէ ո՞ւր կից բերած էր այդ հաւերը:

— Բէս Սէրքօյի պարտէզէն գողցայ, ըսաւ Ալօ, ճիշտ այն միջոցին ուր իր կինն ու երկու հարսերն ալ հոն էին:

Շատ ծիծաղեցանք ամէնքս ալ: Քրքրդերը հիացած մնացին Ալօյի ճարպիկութեան վրայ. իսկ ես կը մտածէի որ վերջապէս դարաւոր հարստահարեալն էր որ

կ'ընդվզէր և գործնականապէս կը ջանար տիրանալու իր իրաւունքին :

Ծապլվարի մէջ մեր կուսակցութեան յարած է նաև Սմենց վարդանը : Դա Րէս Սէրքոյի մշակներէն մին է , զոր անցած օր այդ կեղտոտ արարածը ճամբեր է , ամբաստանելով զինքը թէ՛ իբրև գող և թէ իբրև ծոյլ : Երբ իրողութիւնը իմացայ , անմիջապէս իմ մօտ հրաւիրեցի վարդանը և ստիպեցի որ տեղի չի տայ ու բռնի պահանջէ որ զինքը կրկին քովը առնէ : Անկարելի եղաւ համոզել :

— Ո՛չ , ըսաւ , աւելի լաւ է որ ներում խնդրեմ , Տէր Սահակի միջնորդութեան դիմեմ , որպէս զի ինձ համար բարեխօսէ , Րէս Սէրքօ չար մարդ չէ և ինձ կը ներէ :

Տեսէ՛ք թէ ո՞ւր հասած է ստրկամբուտութիւնը :

Ժամերով համոզեցի որ ետ կենայ այդպիսի ստոր միջոցներէ և վերջապէս որոշեցինք որ ես ուղղակի դիմեմ Րէս Սէրքօյի և պահանջեմ որ պատուոյ ատեան մը

կազմուի խնդիրը քննելու համար : Վարդան հաւանեցաւ , բայց Րէս Սէրքօ չուզեց մեր արդար պահանջքին գոհացում տալ : Ես ալ երէկ մի սպառնական վերջնագիր ուղղեցի այդ կեղտոտ արարածին և խեւ Ավօյի հետ զրկեցի : Տէր Սահակ պիտի գայ եղբր այդ մասին ինձի հետ բանակցելու :

Եթէ բաւարարութիւն չտրուի մեր պահանջումին , գործերը կը մտնեն տարբեր ուղիի մէջ :

Խեւ Ավօյի համար շատ հեշտ բան է կրակի տալ Սէրքօյի կայը կամ գումը , այն պարագային որ նա աւելի առաջ տանի իր բրովօֆացիան . . . :

Մի քիչ փող ուղարկեցէք :



ԾԱՊԱՎԱՐ, 1908 Հոկտեմբեր 20

Սիրելի Հնկերներ,

Ինչպէս կը կասկածէի և ինչպէս նա-
խորդ նամակիս մէջ զգացուցած էի մի
քիչ, Բէս Սէրքօ
և Սմենց Վարդան
հարցն ստացաւ
ձանր հանգա-
մանք:



Գիտէք որ Վարդան իբրև մշակ կը
ծառայէր Բէս Սէրքօյի մօտ, և այս վեր-
ջինը զինք արտաքսած էր իբրև ծոյլ և
անբարոյ, և թէ ես անմիջապէս միջամտած
էի, պաշտպանելու համար ընչազուրկ պրօ-
լետարիատի իրաւունքները:

Տէր Սահակ, իբրեւ միջնորդ, Րէս Սէրքոյի կողմէ ներկայացաւ ինձ և յայտնեց թէ Րէս Սէրքօ թէև զժգոհ իր մշակէն, սակայն՝ մեղքնալով անոր խեղճ վիճակին՝ պատրաստ էր ներելու և կրկին քովն առնելու, պայմանաւ որ ես երաշխաւորէի անոր պարկեշտութեան և աշխատասիրութեան մասին :

Իսկոյն տեսայ որ միջնադարեան կղերականութիւնը, ագրարային կապիտալիսմն և գիւղային պուրժուազիան արդէն իսկ սկսած էին տեղի տալ Որոտացող Յեղափոխութեան դիմաց : Դա մեր առաջին յաղթանակն էր Ծապլվարի մէջ և հարկ էր կարելի եղածին չափ շատ օգտուիլ անկէջ :

Սմենց վարդան, որ ներկայ էր մեր տեսակցութեան, լսելով տէրտէրին խօսքերը, այլայլած՝ շնորհակալութիւն կը յայտնէր, բազկատարած կ'աղօթէր Րէս Սէրքոյի կենաց և կ'ուզէր անպատճառ Տէր Սահակի ձեռքերն համբուրել, երախտագիտութիւն յայտնելու համար :

Լաւ մը յանդիմանեցի այդ ստրկամիտ արարածը և հրաւիրեցի իսկոյն որ դուրս ելլէ սենեակէն :

Երբ առանձին մնացինք տէրտէրին հետ, ըսի իրեն .

— Րէս Սէրքոյի գիշտութիւնները ո՛չ մէկ կերպով բաւարարութիւն չեն տար մեր պահանջումներուն :

— Ա՛լ ի՞նչ կ'ուզէք, պատասխանեց Տէր Սահակ, քանի որ Րէս Սէրքօ կը հաւանի կրկին իր քովը առնելու Վարդանը :

— Դա երկրորդական հարց է, բացատրեցի իրեն, բո՛ւն էական հարցը սկըզբունքային է :

Եւ սկսայ իրեն պարզել գիտական օգնելիամի տեսութիւնները հողային հարցերու մասին : Ըսի թէ գեղացիները իրենց տունն ու հողային սեփականութիւնն միայն այն ժամանակ կրնան փրկել՝ երբ զանոնք դարձնեն ընկերական սեփականութիւն և ընկերական արտադրութիւն, իսկ անհատական սեփականութեամբ գեղացին կը դի-

մէ դէպի կորուստ և կապիտալիստական խոշոր արտադրութիւնը դուրս կը շարժէ անոր արտադրութեան հնացած եղանակը : Եւ յիշեցի այս մասին Էնգէլսի, Կառլ Կլինի, Մարքսի, Շիշկովի, Պրամպոլինի, Չերնովի, Վիլիամսի և այլոց զանազան տեսութիւնները :

Խնդճ Տէր Սահակ՝ դարաւոր խաւարէ կուրցած իր աչքերը խոշոր բացած՝ ապուշ ապուշ երևսս կը նայէր, ատեն ատեն մըր մըռալով :

— Բայց, օրհնած, ատենք ի՞նչ կապ ունին Սմենց Վարդանի ճամբուելուն հետ :

Վերջապէս ինձ բառ որ մեր վերջնական պատասխանը տամ իրեն որպէս զի նազորդէ Բէս Սէրքոյի :

Որպէս զի յետոյ ուրացումներ կամ խեղաթիւրումներ տեղի չունենան, գրաւոր կերպով ներկայացուցի հետեւեալ նուազագոյն պահանջումներս, իբրև նախահիմք մեր ապագայ բանակցութիւններուն :

Ա. Բէս Սէրքո պէտք է վճարէ Սմենց

Վարդանի ճամբուած թուականէն մինչև գործի սկսած թուականը անցած օրերու օրականները :

Բ. Օրականի յաւելում և աշխատութեան ժամերու նուազում :

Գ. Հանդատեան արկղ մշակներու համար :

Դ. Աշխատանքի արկածներու դէմ ապահովագրութիւն :

Ե. Բէս Սէրքո պէտք է յանձնառու ըլլայ առ նուազն 20 տարի իր քով պահելու Սմենց Վարդանը :

Զ. Բէս Սէրքո այս միջադէպին կարգադրման համար յեղափոխական կուսակցութեան իրեն մատուցած ծառայութեանցն իբրև փոխարէն, դրամական կարեւոր նուէր մը պէտք է ընէ կուսակցութեանս Ծապլվարի գանձին :

Ինչպէս կը տեսնէք հարցը տեղափոխեցի բոլորովին սկզբունքային հողի վրայ :

Տէր Սահակ մեկնեցաւ նշանակալից կերպով գլուխն օրօրելով : Անցան մի քա-

նի օրեր և ես ո և է պատասխան չստացայ :
Վարդան սկսաւ անհամբերութեան նշան-
ներ ցոյց տալ :

— Քանի որ Բէս Սէրքօ ներեր է ինձ՝
երթամ գործիս սկսիմ, կը կրկնէր այդ ա-
պուշը . ուզելով այսպէս եսասիրաբար ոտ-
նակոխ ընել միլիոնաւոր պրօլէտարիաներու
իրաւունքը, իր անձնական շահին համար :

Վերջապէս առջի երեկոյ, տեսնելով որ
պատասխանը կ'ուշանայ, մեր կողմէ, իբրև
լիազօր ներկայացուցիչ, կը զրկեմ խեւ Ա-
վօն Բէս Սէրքոյի մօտ, ստանալու համար
վճռական պատասխան : Կ'երեւայ թէ մեր
ընկեր Ավօն, որ յեղափոխականի լաւ խմոր
ունի, մի քիչ խիստ լեզու կը գործածէ և
զինքը ձեծելով դուրս կը վանեն Սէրքոյի
բնակարանէն . քիչ յետոյ կուգայ նաև ինձ
մօտ Տէր Սահակ և կը յայտնէ թէ Բէս Սէր-
քօ այլևս չուզեր նոյն իսկ Վարդանի ա-
նունը լսել :

Դա պարզապէս պատերազմի յայտարար-
ութիւն էր : Կապիտալիստի և obscuran-

tismeի միացեալ ոյժերն էին որ կը կան-
գնէին ընչազուրկ դասակարգի կորաքա-
մակ ուսերուն վրայ : Կարելի չէր լուել այդ
ակնյայտնի պրօլօֆալցիաի հանդէպ և չգոր-
ծել : Նոյն գիշերն իսկ պատրաստեցի հե-
տեւեալ հրաւէր-յայտարարութիւնը, զոր
այս առտու, արշալոյսին, խեւ Ավօ տա-
րաւ փակցուց եկեղեցիի պատին վրայ .

«Աշխատաւոր դասակարգ Ծապլվարի

«Ահազանգը հնչեց :

«Սմենց Վարդանի և Բէս Սէրքոյի դէպքը
յայտնի է ամէնուր : Հակառակ կուսակցու-
թեանս բոլոր խաղաղարար ջանքերուն՝
ազրարային կապիտալիստը անողոք պատե-
րազմ կը հրատարակէ հողագործ պրօլետա-
րիայի մասսաներուն դէմ : Վատութիւն է
մեր կողմէն լուելը, վատութիւն է չգործելը :
Ծապլվարի մութ ուժերը՝ կազմակերպուած՝
կ'ուզեն ջախջախել բանւորական դասա-
կարգի իրաւունքներն և տապալել նորա-
ծագ ազատութիւնը որ մեր այնքան զո-
հողութիւններովը ձեռք բերինք :

«Բոլոր աշխարհի բանւորնե՛ր ,

«Միթէ թոյլ պիտի տա՞ք որ մի կեղտոտ պուրժուա Մապլվարի մէջ ոտնակոխ ընէ վաթսուն միլիոն աշխատաւորներու իրաւունքը : Դա անկարելի է : Ամէնքը մէկուն համար , մէկը ամէնուն համար , ա՛յս պէտք է ըլլայ մեր նշանաբանը : Բոլոր աշխարհի բանւորները կը հրաւիրուին , Կիրակի օր , Մկրենց կալը , ուր տեղի կ'ունենայ հրապարակային բողոքի մեծ միթինկ : Պիտի բանախօսեն ընկեր Փանջոււնի , ընկեր Ալօ և ագրարային կապիտալիսմի նահատակ Սմենց Վարդան :

«Անկցի՛ կապիտալիսմը ,

«Անկցի՛ օպսքիւրանթիսմը ,

«Կեցցէ՛ սօցիալիսմը ,

«Կեցցէ՛ պրօլետարիան ,

«Կեցցէ՛ Մայիսի մէկը :»

Դժբախտաբար այսօր լուր օր է և ամբողջ գիւլը կանուխ դաշտերը գացած է աշխատութեան . ուրիշ անպատեհութիւն մըն ալ այն է որ Մապլվարի մէջ գրեկ

կարդալ գիտցող ես միայն կամ . նոյն իսկ քահանան կարդալ չի գիտեր : Այսու հանդերձ կը յուսայի որ յայտարարութիւնը ցնցող տպաւորութիւն յառաջ պիտի բերէր երեկոյն , երբ գիւղացիք վերադառնային դաշտերէն . բայց ա՛հ իսկ Ալօ վաղելով կուգայ հեւ ի հեւ և կը գոչէ .

— Թուզթը պատուեր են եկեղեցիի պատին վրայէն . . . :

Չէի կարող հաւատալ ականջներուս . Ալօյի հետ անմիջապէս վաղեցի գացի ստուգելու համար այդ ծանրակշիւ իրողութիւնը : Այո՛ , ճշմարիտ էր . հրաւեր-յայտարարութիւնը պատառ բզկի եղած էր , հազիւ մէկ քանի կտորներ մնացած էին , որոնք չարագործ ձեռքեր չէին կրցած բզկտել , լաւ փակած ըլլալուն համար , ու բովհետեւ խեւ Ալօ ջուրն ու ալիւրը չէր իննայած յայտարարութիւնը փակցնելու համար :

Ովքե՛ր գործեր էին այդ սրբապղծութիւնը : Գիւղացիները բոլորն ալ դաշտն

էին, եկեղեցիի շրջակայքը մարդ չի կար. ուրեմն դաւադրութիւնը սարքուած էր շատ խորհրդաւոր կերպով: Յամենայն դէպս սա որոշ էր թէ րէաքցիան զինաթափ չէր ըլլար: Ընդհակառակն իր այս նոր ցոյցով բրովօքացիան կատաղօրէն առաջ կը մղէր: Պէտք չէր ընկրկիլ: Որոշեցի անմիջապէս մի հակացոյց կազմակերպել: Վերադարձայ տուն, խեւ Ալօյի ձեռքը տուի մի երկար ձող, որու ծայրը կապուած էր մի կարմիր կտաւ: Սմենց Վարդան շալակեց իր Ֆշակի գործիքները, ես ալ անցայ իրենց գլուխը և այսպէս ամբօխը ժուռ եկաւ Ծապլվարի գլխաւոր փողոցները:

Երբ հասանք Տէր Սահակի տան առջեւ յանկարծ սկսայ երգել.

Debout, les damnés de la terre!
Debout, les forçats de la faim!

Կարծեմ առաջին անգամն էր որ յեղափոխական-ընկերավարական երգը՝ Էնթերնասիօնալը՝ կը հնչէր Ծապլվարի մէջ:

Տունը մնացած երախաները, լսելով բանւորային մարտագոյ երգը, վազելով եկան միացան մեզի և ամբօխն առաւ պատկառելի երեւոյթ:

Յուցարարները երբ հասան Րէս Սէրքոյի տան առջեւ, սգեւորութիւնը ծայրաստիճանի հասած էր:

— Տղե՛րք, գոչեցի, վար տուէ՛ք այդ դաւածանի տան ապակիները:

Բայց, ափսո՛ս, Րէս Սէրքոյի տան պատուանները ապակի չունէին, եթէ ո՛չ այդ ապակիներու խորտակումը ջախջախիչ սպաւորութիւն առաջ պիտի բերէր ապահովարար:

Խեւ Ալօ որ հետզհետէ խանդավառուած էր, վրէժը լուծեց՝ քարկոծելով Րէս Սէրքոյի էջը որ դաշտին մէջ կ'արածէր, նոյն իսկ դանակը քաշելով՝ ուղեց վրան յարձակիլ, բայց ես արգիլեցի իսկոյն, չուղեցիով տեղի տալ անօգուտ արիւնհանդութեան:

Ի վերջոյ բազմութիւնը ցրուեցաւ գոն տրամադրութեան տակ:

Ինչպէս կը տեսնէք, դրութիւնը խիստ լարուած է Ծապլվարի մէջ: Տեսնենք ի՞նչ հետեւանք կ'ունենայ գործը: Մենք ուխտած ենք պայքարն առաջ մղել ամէն միջոցներով:

Մի քիչ փող սղարկեցէ՛ք փութով:

*
**

Յ. Գ. — Վերջին բոպիին, երբ ցամակս կը փակէի, իմացայ քե հրաւեր-յայտարարութիւնը ո՛չ քե Ռեալիստի մուր ուժերուն ձեռնով պատուած է, այլ մի ջասուկ պառաւի՛ Մարոյի՛ այծր գայն պատեր ու կերեր է, բուրձիին ետեւ քուած ջրախառն ալիւրէն հրապուրուած:

Իսկ բնդհանուր կացութիւնը կը մնայ նոյնը: Միքիկը՝ անպայման կը կայանայ կիրակի օր:



ԾԱՊԼՎԱՐ, 3 Նոյեմբեր 1908

Սիրելի ընկերներ,

Դիւրքերը հետզհետէ կը ճշդուին իրենց բնորոշ հանգամանքներով, և դատակար-

գային պայքարը իր ընտանի

հվոյիւցիան կը կատարէ

Ծապլվարի մէջ: Գիտակից

տարրերը կամաց կամաց կը

բոլորուին մեր յեղափոխա-

կան դրօշի շուրջը: Հողային

բանւորականութիւնը (Սմենց Վարդան) և

երիտասարդ մտաւորականութիւնը (Խեւ

Ս.Վօ) արդէն մեզ հետ են: Մեզ հետ կ'ըլլայ



նանու դպրոցականութիւնը: Յամենայն դէպս անհրաժեշտ է մեր շարքերը սեղմել և պատարաստուիլ վերջնական կրօնին. որովհետև յետադիմական ոյժերը անգործ չեն մնար, իրենց խուլ պայքարը կը մղեն մեզի դէմ:

Այսպէս, օրինակ, երբ նախորդ նաժակով ծանուցուած բողոքի նսկայ միթիւնկը կիրակի օր տեղի կ'ունենար Մկրենց կալը, ի ներկայութեան հողային բանուորականութեան, երիտասարդ մտաւորականութեան և յեղափոխական տարրերուն, անդին, Րէս Սէքքօյի տանը մէջ, գիւղին մենծ-աղայականութիւնը գումարուած կղերականութեան և Ռէաքցիայի մութ ոյժերուն հետ, սատանայական մի խորհուրդ կը յղանար, այն է՝ դիմել Միացեալ Ընկերութեան և խնդրել որ Ծապլվարի մէջ դպրոց մը բանայ, պայմանաւ որ ծախսերու կէսը գիւղացիք հայթայթեն:

Այս միջոցաւ այդ կեղտոտ պուրժուաները կ'ուզէին իրենց ճանկին մէջ առնել Ծապլվարի դպրոցականութիւնը, ասպակա-

նել այդ մատղաշ էակները, ստրկութեան խմբով շաղուել անոնց անարատ հողիները և փճացնել ամբողջ ապագայ սերունդը: Վտանդը անագին էր և պէտք էր անմիջական դարման:

Իսկոյն կեւ Այօն գրկեցի մի այրի կնոջ Սարայի մօտ՝ և բերել տուի անոր որդին Կարօն, որ ինը տարեկան մի ուշիմ և եւուանդոս լաճ է, և ըսի իրեն որ հետեւեալ օր հրաւիրէ իր ընկերները մեր տան պարտէզը, ուր կը կայանայ մանկական պարահանդես:

Հրաւերը առաջ բերաւ մեծ խանդավառութիւն, և երկուշաբթի օր 40-42 լաճեր խոնուած էին պարտէզը: Կատարուեցան մի քանի մանկական խաղեր: Յետոյ շուրջս հաւաքեցի տղերքը, և բացատրեցի թէ ի՞նչ սարսափելի դաւ մը կը պատարաստուէր իրենց դէմ և թէ ի՞նչ որոշ դիրք հարկ էր բռնել:

Մի առ մի ցոյց տուի իրենց իրաւունքները: Ըսի թէ ի՞նչ պարագաներու մէջ

իրենց բացարձակ իրաւունքն էր դասադուլ ընել. թէ ե՞րբ պէտք էր որ ըմբոստանային ուսուցիչներու դէմ, թէ ե՞րբ հարկ էր պատժել ուսուցիչները և թէ ի՞նչ պատիժներ կարելի էր անօրինել ուսուցիչներուն դէմ:

Խօսքերս առաջ բերին խորին տպաւորութիւն, և տղաք արդէն խոկ պատրաստակամութիւն յայտնեցին դասադուլ ընելու:

Մի քանի օր յետոյ կրկին ժողով գումարուեցաւ, և այս անգամ կազմեցինք Ծապլվարի Դպրոցական Միութիւնը իր որոշ ծրագրով ու գործելակերպով: Կարօն ընտրուեցաւ նախագահ: Կայ նաև գործադիր ժողով, խմբագրական մարմին և ահաբեկիչ խումբ:

Ինչպէս կը տեսնէք, սակաւին դպրոցը չբացուած՝ մենք ունինք Դպրոցական Միութիւնը, ամբապէս կազմակերպուած և պատրաստ կռիւ մղելու: Այժմ հանդարտ սրտով կը սպասենք: Ծապլվարի դպրոցին

ուսուցիչը կրնայ գալ երբ որ կամի: Իրեն կը պատրաստուի մի փառաւոր ընդունելութիւն որ կարծեմ յաւիտեան չպիտի մոռանայ: Խեւ Ավօ շինած է արդէն գաւաղաններ որպէս զի կրիտիկական բուպէլին տղերքը անդէն չմնան:

Մեր քաղաք տեղեկութիւններուն համեմատ՝ Արաբկիրի Միացեալ Ընկերութեան ներկայացուցչին հետ բանակցութիւնները յաջող ելք ունեցեր են, և այժմ կը սպասուի ուսուցչի գալստեան: Ո՞վ է այդ պարօնը, ի՞նչ սկզբունքի կամ ի՞նչ գաղափարներու կը ծառայէ: Դա բոլորովին անծանօթ է ինձ: Յամենայն դէպս պէտք է կատարի կռիւ մղել անոր դէմ: Սա բացայայտ պայման է:

Սմենց վարդան և Խեւ Ավօ Ծապլվարի կիներուն մէջ բուռն փրօփականտ կը մղեն Միացեալ Ընկերութեան Ծապլվարի դըպրոցին բացման դէմ, և կ'ըսեն թէ այդ դպրոցին պատճառաւ իրենց տղաքը անաստուած պիտի ըլլան, Ս. Լուսաւորիչը

պիտի ուրանան, Բրտտ պիտի դառնան, ևն. : Այդ բրտտականար առաջ կը բերէ մեծ յուզում, այն աստիճան որ երէկ Տ. Սահակ քահանան եկաւ ինձ մօտ և խնդրեց որ խրատեմ մեր բնկերները որպէս զի այդ տեսակ խօսքերով միտքերը չպզտորեն և գիւղին մէջ յուզում առաջ չբերեն :

Իբրեւ ջախջախիչ փաստ կարգացի իրեն մեր ծրագիրը և պլանսօրմը, ցնց տալու համար թէ մեր կուսակցութիւնը կրօնական խնդիրներու մէջ ի՛նչ աշխարհահայեացք ունի և թէ ի՛նչքան հակասութիւն էր մեզ իբրեւ մուսուլմաններ կայացնելը :

— Եւ սակայն այդպիսի խօսքեր կը տարածեն կոր, պնդեց Տէր Սահակ :

Այն ատեն իրեն բացատրեցի կուսակցութեանս գործելակերպը, թէ ի՛նչպէս իբրեւ կուսակցական մենք պարտաւոր ենք ազատամիտ և անհաւատ ըլլալ, սակայն անհատապէս ազատ ենք հաւատացեալ և նոյն իսկ մուսուլմանը ըլլալու, հետեւաբար Սմենց Վարդան և Խեւ Ալօ իբրեւ կու-

սակցական չէ որ կը գործեն այս պարագայիս, այլ սոսկ անհատապէս, և մենք ո՛չ մի կերպով իրաւունք չունինք բռնանալու մեր կուսակիցներու անհատական համուզումներուն վրայ :

Տ. Սահակ մեկնեցաւ անխօսուէկ, թէ եւ յայտնի կ'երեւար որ տուած բացատրութիւններս լաւ չէր կրցած մարտել : Որքան դժուար է ստրկամիտներու համար ըմբռնել մի ո և է ազատական միտք :

Վերջի անգամ փողի մասին պահանջմունքս մնաց անպատասխան. խնդրեմ ուշադրութիւն դարձուցէք այդ մասին. դա էական հարց է ինձ համար :



ԽՍՊԼՎԱՐ, 21 նոյմ. 1908

Սիրելի Հնկերներ,

Ստացայ ձեր նամակն և ձեր տուած հրահանգները: Իմ ալ աշխարհայեացքս բոլորովին համաձայն է ձերինին: Մէկ կողմէն պէտք է կատարի կռիւ մղել Հայ պուրփուազիայի և իր դասակից կղերականութեան քափիթալիամի, հաստատուած հին կարգուսարքին, ապականած բարքերուն, ընտանեկան շղթաներուն, կրօնական կապանքներուն դէմ, միւս կող-



մէ եղբայրական սիրոյ և միաբանութեան ձեռք կարկառել հարեւան ազգաբնակութեանց, Քրդերու, Եղիախներու, Քըզըլպաչներու և Լազերու :

Չեր նամակը առնելուս պէս մեկնեցայ Քօմրաշ գիւղ, ուր մնացի մի շաբաթի չափ, սէր և եղբայրութիւն քարոզելով Քրդերուն : Ըսի իրենց որ մեր Կուսակցութիւնն երբեք թշնամական յետին մտքեր չունի իրենց նկատմամբ, այլ ընդհակառակն կը փափաքի համերաշխութեան դաշինք հաստատել իրենց հետ և միասին առաջ վարել պայքարը :

Քօմրաշի մէջ հիմնեցի նաև քրդական անդրանիկ քիււպը զոր անուանեցի «Քօմրաշի սօցիալ յեղափոխական Կարլ Մառքս Կլուբ» : Առ այժմ քիււպի նիստերը կը կայանան մի ախոռի մէջ, սպասելով որ մի յարմար կեդրոնատեղի գտնուի : Քիււպի նախագահն է Քէլէշ Մրկօ, որու մասին խօսած եմ նախորդ նամակներուս մէջ, իսկ քարտուղարը՝ Հասօ, որ մի համբաւաւոր

կարիճ է և Սահմանադրութեան հաստատման առթիւ եղած ընդհանուր ներումին ատեն նկատ է բանաէն, ուր կը գտնուէր տարիներէ ի վեր իր գործած կարգ մը սճրագործութիւններուն պատճառաւ : Հասօ հերոսի խառնուածքով մի լաւ խմոր է որ կրնայ մեծ օգտակարութիւն ունենալ վրճուական ըզէներուն : «Կարլ Մառքս Կլուբ»ը կոչուած է փրկարար դեր կատարելու առ հասարակ Քուրդ և Հայ համայնքներուն մէջ :

Ծապլվարի մէջ մի Կօօպէրատիվ ընկերութիւն կազմելու համար ըրած ջանքերս մնացին անհետեւանք : Սյդ ապուշ գիւղացիները իրենց բոլոր խելքն ու միտքը տուեր են դպրոցին, որուն համար այժմ կ'աշխատին մի յատուկ շէնք շինելու եկեղեցու կից : Թո՛ղ շինեն և յետոյ մենք կը տեսնենք թէ ո՛ւմ կը ծառայէ այդ շէնքը :

Անշուշտ կը յիշէք որ իմացուցած էի թէ պառաւ Մարօյի այժմ պատուած ու կերած էր մեր հրաւեր-յայտարարութիւնը : Անա-

սուսնն անցեալները մեռաւ և Մարօ այժմ մեզ կ'ամբաստանէ ըսելով որ իմ յայտարարութեամբս թունաւորած եմ այժմ, ուրովհետեւ Ռեախիօներն ըսած են իրեն որ հուսնականաբար կախարդական բաներ գրած էի մէջը: Այս անսխորժ գէպքը շատ վատ տպաւորութիւն ըրաւ մեր կողմէ դուրս եկած գրութիւններու prestigeին վրայ, այնպէս որ երկու օր առաջ երբ թուուցիկ մը հանեցի դպրոցական հարցի մասին, ո՛չ ոք ուզեց զայն ձեռք առնել, վախնալով որ կը թունաւորուի: Մի այսպիսի միջավայրի մէջ ուր բոլոր մտթ ոյժերը լիկիա կազմած են մեզի դէմ, շատ դժուար է հիմնական քայլեր առնել: Այսու հանդերձ դպրոցական հարցի շուրջ մեր մզած բուռն պայքարը բոլորովին ամուլ չը մնաց: Տէր Սահակ եկաւ ինձ մօտ և Րէս Սէրգօյի կողմէ զիս հրաւիրեց անոր տունը, որպէս զի մի համաձայնութեան գանձ, ուրովհետեւ լաւ կ'զգային որ մենք որոշած ենք չընկրկիլ Ծապլվարի պուրժուա դասակարգի բրովօգիաներու հանդէպ:

Յայտնեցի այդ տէրտէրին որ կուսակցութեանս ներկայացուցիչը չէր կարող բանակցութեան համար երթալ մի կեղտոտ պուրժուայի ոտքը, և եթէ Րէս Սէրգօ մի խնդիրք ունի կրնայ գալ մեր կեդրոնատեղին: Մեր բռնած այս կորովի դիրքը խոր տպաւորութիւն գործեց Սմենց վարդանի, Խեւ Աւօյի և Կարօյի վրայ: Տէր Սահակ մեկնեցաւ և հետեւեալ օրը լուր բերաւ թէ Րէս Սէրգօ չէր ուզեր մեր մօտ գալ, չկամենալով դէմ առ դէմ գտնուիլ Սմենց վարդանի և Ավօյի հետ: Կը տեսնէ՞ք այդ ամբարտաւան քափիթալիստի հոգիին սեւութիւնը:

Եւ Տէր Սահակ առաջարկեց որ բանակցութիւնը կատարուէր իր տանը մէջ, ուր պիտի գար նաեւ այդ աղտոտ արարածը:

— Կուսակցութիւնս չի ծախր միջնադարեան կղերականութեան առջիւ, եղաւ իմ պատասխանս:

Բանակցութիւնները շարունակուեցան մի քանի օր և վերջապէս որոշուեցաւ որ

տեսակցութիւնը տեղի ունենայ չեզոք հողի վրայ, Գոմրաչ գիւղի Կարլ Մառքս կուլեբին մէջ:

Երէկ իրաւարարական սոյն ժողովը գումարուեցաւ վերոյիշեալ քլիւպը:

Բէս Սէրգօ շատ հաշտարար ընթացք բռնեց, նոյն խակ առաջարկեց որ ես ըլլամ նոր դպրոցի տնօրէն ուսուցիչը: Դա պուր-
ժուազիական մի կեղտոտ հնարք էր զիս կաշառելու համար: Անպայման մերժեցի և ներկայացուցի մեր հրամայողական հետեւեալ պահանջումները:

Դպրոցի համար շինութեան վրայ եղող եկեղեցիի կից շէնքը փլցնել և մի նոր շէնք շինել չեզոք հողի վրայ, զերծ միջնադարեան ազդեցութենէ:

Ուսուցչի ընտրութիւնը յանձնել իմ կազմած Ուսանողական Միութեան:

Ընդունել խառն դասարաններու դրութիւնը:

Պարտաւորիչ ընել ընկերվարական ուսուցումը:

Ձեռքի կրօնագիտութիւնը:

Պաշտօնապէս ճանչնալ Ուսանողական Միութիւնն և վաւերացնել զայն:


Կը տեսնէք թէ որքան մեղմ էին մեր կողմէ հղած պահանջմունքները, սակայն Բէս Սէրգօ և Տէր Սահակ մերժեցին հաւածայնիլ:

Խրամատը վերջնականապէս բացուած է մեր միջև:

Կ'սպասեմ վճռական դէպքերու:

Կարլ Մառքս կուլքը իր քարտուղարի միջոցաւ իր համակրանքը յայտնեց մեր պաշտպանած դատին: Դա մի շատ սրտապնդիչ երեւոյթ է:

Խնդրեմ փող ուղարկեցէք:



ԾԱՊԼՎԱՐ, 6 ԴԵԿՏ. 1908

Սիրելի Ընկերներ,
 Կեցցէ՛ յեղափոխութիւն.
 Կեցցէ՛ ազատութիւն:

Կրիտիկական մօմէնտը, ինչպէս կը գու-
 շակէի, վերջապէս հասաւ և յեղափոխու-
 թիւնը իր դրօշակը պար-
 զեց Մապլվարի մէջ: Եր-
 կու օրէ ի վեր պաշար-
 ուած դրութեան մէջ ենք
 և ամէն յարաբերութիւն խղած՝ գիւղի
 բնակչութեան հետ: Պատմական դէպ-
 քեր տեղի ունեցան որոնք կ'արժէ ման-



բամանն պատմել այստեղ, ցոյց տալու համար թէ սրբան չբջանայեացութեամբ վարուեցաւ Կուսակցութիւնս, վճռական բողոքներուն և թէ՛ փաստացի կերպով ապացուցանելու համար մութ ուժերու անաղնիւ և վատ դերը:

Մի շարաթ առաջ աւարտեր էր եկեղեցու կից՝ դպրոցի շէնքը, որ կը բազկանայ ցեխով ծեփուած փայտաշէն մի ընդարձակ սրահէ և վարժապետի համար մի փոքրիկ խուցէ, բոլորովին զուրկ գերմանական արդի մանկավարժական ճարտարապետութեան պահանջմունքներէն. բայց հարցը դրա մէջ չէ:

Այն ինչ խնայայ որ դպրոցի շէնքի շէնութիւնը աւարտեր է և նոր ուսուցիչը ճամբայ ելած է Արարկիրէն հոս գալու համար, անմիջապէս իմ մօտ հրաւիրեցի Մապլարի յեղափոխական գործօն շարքերը, Սմենց վարդան, Խեւ Ալօ և Ուսանողական Միութեան նախագահ՝ Կարօ, որպէս զի խորհրդակցինք կացութեան և մեր բռնակցիք ընթացքի մասին:

Խեւ Ալօ առաջարկեց, իբրև արմատական դարման, անմիջապէս կրակի տալ դպրոցի շէնքը. բայց ես մի քիչ անհակս գտայ այդ միջոցը և բացատրեցի մեր ընկերներուն որ մենք պէտք է ցոյց տանք սառ պաղարիւնութիւն և մեր հակառակորդներու նման չդիմենք ծայրայեղ աւարքներու: Այն տարբեր՝ եթէ Ալօ կ'ուզէր մի այդպիսի բան ընել անհատական պատասխանատուութեան տակ, առանց կուսակցութեանս պաշտօնական միջամտութեան. ևս այն ատեն անհատապէս կրնայի համաձիտ ըլլալ իրեն, քանի որ կուսակցութիւնս, որ ամէն հարցի մէջ ունի իր ազատ հայեցակէտը, ո՛ր է կերպով չի կրնար բռնանալ իր ընկերներու անհատական գործունէութեան վրայ:

Երկար վիճարանութենէ վերջ, որոշում կայացաւ կուսակցութեանս կողմէ մի ցոյց կազմակերպել Ուսուցչի դէմ՝ Մապլար հասած օրը, իսկ եթէ այդ ցոյցը մնար առանց որոշ արդիւնքի, այն ատեն ուսու-

ցիչը պիտի ծեծէինք անհատապէս և ո՛չ թէ յանուն կուսակցութեան, որ երբեք չընդունիր այդ տեսակ բռնի միջոցներ, և իր գաղափարներու յաղթանակին համար խօսքէ ու գրչէ զատ ուրիշ զէնք չի ճանչնար:

Որպէս զի կեղտոտ պուրժուազիայի և սեւ կղերականներու մութին մէջ սարքած դաւադրութեանց զո՞ն չըլլանք, խոհեմութիւն համարեցի վաղօրօք մեր մօտ հրաւիրել Քոմրաչի Կարլ Մաուքս Կլուբի քարտուղար Հասօ, որ արդէն իր որոշ և գիտակից հայեցակէտը պարզած էր դպրոցական հարցի մասին:

Վերջապէս երկու օր առաջ լուր առինք թէ՛ ուսուցիչը զերեկուայ մօտ կը հաննէր Ծապլվար: Արդէն իսկ Բէս Սէրքօ, Տ. Սահակ, Սէրքօյի երկու որդիքը, Արճօ Զան, Փրենց Յարօ և Կօլօշենց Սեդօ, գիւղին բոլոր մենծ-ազայական կուսակցութիւնը իրենց արբանեակներով, հացկատակներով, պնակալէզներով գացեր էին դիմաւորելու պուրժուազիայի պաշտօնական

ներկայացուցիչը, իբր թէ նա մի յեղափոխական-հասարակական մեծ գործիչ կամ անձնուէր հերոս լինէր:

Մենք իսկոյն հաւաքուեցանք եկեղեցու մօտերը պատշաճ դիրքեր գրաւելու: Եւ ահա երեւցաւ թափօրը: Երբ ուսուցիչը և իր ուղեկիցները կանգ առին եկեղեցու քով և վար իջան իրենց ձիերէն՝ ցոյցը պայթեցաւ:

— «Անկցին յետադիմականները, անկցին դաւաճանները, անկցին սուտ դպրոցասէրները, անկցին կեղծաւոր ուսուցիչները, կեցցէ յեղափոխութիւնը, կեցցէ Պրօլետարիատի ինքնագիտակցութիւնը, կեցցէ՛ Ծապլվարի մտաւորական երիտասարդութիւնը»: ազալակները օդը կը թնդացնէին:

Տեսնելու էր մութ ուժերու շփոթութիւնն ու վախը: Տ. Սահակ անմիջապէս ինձ մօտ վազեց և ազաչեց որ վերջ տանք ցոյցին:

— Յեղափոխութիւնը պայթեցաւ Ծապլ-

վարի մէջ, պատասխանեցի, և կարելի չէ հեղեղի ընթացքը կասեցնել:

Այդ բոլորէն մի սուր ազգակ լսուեցաւ: Խեւ Ավօ, իր անհատական պատասխանատուութեան տակ, քար մը չպրտած էր ուսուցչի ձակտին և վիրաւորած զայն: Արիւնը կը հոսէր և խուճապն ընդհանուր էր: Բէս Սէրքօ, Սըօ Ջան, Փրենց Յարօ և Կօյօչենց Սեդօ մի վայրագ յարձակում գործեցին խեղճ պատանիին վրայ, որ շուարած՝ մեր մօտ ազատանեցաւ:

— Հասի՛ր Հասօ, դոչեցի Կլուբի քիւրտ քարտուղարին՝ որ հաստ դաւազանը ձեռքը մի քիչ անդին դիրք բռնած էր:

Այն ատեն պայքարն ստացաւ ծանր հանգամանք և հազիւ յաջողեցանք ես, Ավօ, Կարօ, Սմենց Վարդան և Հասօ, խուժանը ձեղքելով ազատանիլ դպրոցի շէնքն որուն դուռը ամբարպէս փակեցինք:

Կռուի միջոցին մի քանի բէաքսիօնէր գլուխ վիրաւորուեցան, մեր կողմէ ոչ ոք մնասուեցաւ:

Անմիջապէս դպրոցի տանիքի վրայ պարզեցինք կարմիր դրօշը զոր նախապէս պատրաստած էինք: Տպաւորութիւնը խիստ ցնցող եղաւ ամբողջ գիւղին մէջ:

Այժմ երկու օրէ ի վեր կը մնանք դըպրոցը, զօրաւոր կերպով ամբարցած: Կը լսենք թէ մութ ուժերը վատաբար դիմում ըրած են կառավարութեան՝ մեզ բռնի դուրս հանելու համար չէնքէ մը որ ամբողջ ժողովրդի սեփականութիւնն է: Տեսնենք բանից ի՞նչ դուրս կուգայ:

Սուինի քաղաքականութիւնն է որ ծայր կու տայ: Դէ՛հ, թո՛ղ ցոյց տան իրենց բո՛ւն, իսկական գոյնը: Մենք չենք ընկրկիր:


Առ այժմ փութով փող ուղարկեցէ՛ք:



ԵՍՊՊՎԱՐ, 14 ԳԵԼՏ. 1908

Սիրելի Հնկերներ,

Պաշարման դրութիւնը կը շարունակուի
և մենք ութ օրէ ի վեր փակուած կը մնանք
դպրոցի շէնքին մէջ զօր
ամրացուցած ենք ռազ-
մական պահանջմունքներ
բու համեմատ: Դպրո-



ցական Միութեան նախագահ Կարօյի
մայրը՝ Սարա՝ եկաւ միացաւ մեր շարքե-
րուն: Մի խելօք պառաւ կիրն է դա, որուն
հետ պէտք է հօսիլ նշանացի կերպով,
քանզի բոլորովին խուլ է: Սարայի ներկա-

յութենէն օգտուելով՝ անմիջապէս ձեռնարկեցի կազմել «Ծապլվարի գիտակից տիկնանց ՅԱՌԱՋ ակումբ»ը, և օժանդակ մարմին մը «Ծապլվարի Հ. Յ. Լ. կանանց ԱՆՋՆՈՒԷՐ խումբ» անունի տակ: Այս վերջին կազմակերպութիւնը նրա մայրական պահանջք էր դարձած, որովհետեւ մի քանի օրէ ի վեր թանջքէ կը տառապէի և պէտք ունէի մի անձուէր կնոջ իննամքին:

Թէեւ պաշարման վիճակի մէջ՝ սակայն անգործ չմնացինք ութ օրէ ի վեր: Նախ և առաջ ցրուեցի, նորակազմ Յառաջ ակումբի միջոցաւ, մի պաշտօնական թուղթիկ կուսակցութեանս Ծապլվարի մասնաճիւղին կողմէ, ուղղուած մեր Թրքահայ, Ռուսահայ, Պարսկահայ և Ամերիկահայ Կօմիթէներուն, ենթակօմիթէներուն և ընկերներուն: Այդ թուղթիկով մանրամասն պարզեցի վերջին կարեւոր դէպքերը, փաստացի կերպով ցոյց տուի թէ կուսակցութիւնս որքան խոհեմութեամբ, զիջողութեամբ և բարեացակամութեամբ վարուած

էր, և ցաւալի դէպքերուն ամբողջ պատասխանատուութիւնը ծանրացուցի մութ ուժերու սարքած դաւադրութիւններուն վրայ: Այս գրութիւնը, որուն մէկ օրինակը կը զրկեմ ձեզ, ինչպէս պիտի տեսնէք՝ ունի տրամաբանական նիւթ, հաստատ լօգիկա և որոշ հայեցակէտ:

Յետոյ երեւցաւ մտաւորական երիտասարդութեան կողմէ մի թուղթիկ ուղղուած Ծապլվարի գործաւորական դասակարգին: Դա մի պերճախօս կոչ էր ընդհանուր գործադուլի, ինչ որ ներկայ պայմաններու մէջ մի նուիրական պարտականութիւն էր աւմէն գիտակից գործաւորի համար, բայց ափսոս որ պայտար Մկօ տակաւին չէ հասած այն քարձրութեան որ կարող ըլլայ ըմբռնել մասնաւորին շահն ընդհանուրի օգտին զոհելու պարտադրիչ սկզբունքը:

Երբորդ թուղթիկը, հողային բանւորականութեան կողմէ ստորագրուած, անգամ մը եւս կը գոռացնէր ընչազուրկ Պրօլէտարիատի բողոքը հողային քափիթալիսմի դէմ:

Յետոյ երեւցաւ Քոմբաշ քիւրա գիւղի կարլ Մարքս կլուպի մի ցնցող manifestը, որ եղբայրական ձեռք կը մեկնէր Ծապլլւ վարի մէջ պատնէշի վրայ կուռուլ իր գազափորի ընկերակիցներուն : Այս յայտարարութիւնը, որ տաք շունչով մը գրուած էր, սրտապնդիչ տպաւորութիւն գործեց առ հասարակ բոլոր ընկերներու վրայ :

Հինգերորդը Ծապլլւ վարի գիտակից արկնանց Յառաջ ակումբի անդրանիկ թուցիկն էր, որով հրաւեր կ'ըլլար Ծապլլւ վարի բոլոր արկիկներուն գալ բոլորեւելու մեր շուրջը, դպրոցի գազաթը բարձրացող կարմիր դրօշակին տակ :

Վերջապէս, երեւցաւ նաեւ Ծապլլւ վարի Հ. Յ. Լ. կանանց Անճնուէր խումբի թրուօցիկը, սրտառուչ մի կոչ, ուղղուած առ հասարակ բոլոր հայուհիներուն, որպէս զի փութան շուտով մի քիչ ամոքիչ տերեւներ հաւաքել և եփել : Ասիկա մի համակրական ցոյց էր գէպ ի կուսակցութեանս Ծապլլւ վարի ներկայացուցիչը, որ,

ինչպէս ըսի, թանջքէ կը առնայէի : Այս փափուկ հոգածութիւնը պարտաւոր ըրաւ զիս անմիջապէս միթիկնի կայացնել և հրապարակային շնորհակալութիւն յայտնել՝ կուսակցութեանս կողմէ՝ Հ. Յ. Լ. կանանց Անճնուէր խումբին : Իմ ճառս կեւ Ալօ նշանացի կերպով թարգմանեց ընկերուհի Սարայի, որ շատ յուզուած կ'երեւար :

Բաց ատի, միւս կողմէ, բանակցութիւններ սկսուած են Բէս Սէրքօյի և Տ. Սահակի հետ : Բէս Սէրքօ երեք օր առաջ եկաւ և ուզեց որ դպրոցը թողունք, հաշտութիւն գոյացնենք և գիւղը հանդարտի : Մինչև իսկ խոստացաւ դպրոցն առ այժմ փակ պահել, ուսուցիչը եւ զրկել և ինձ յանձնել դպրոցի Տնօրէնութիւնը, անպայման կերպով :

Այդ խաղաղական առաջարկներն ի հարկէ կարելի չէր ընդունիլ — մենք կ'ուզէինք գաղափարարիան պայքար, յեղափոխական գործունէութիւն և ոչ թէ անշարժութիւն և մեռելութիւն :

— Մենք ամէնքս ալ Հայ ենք, եղբայր ենք, ինչու սիրով չապրինք իրարու հետ, ինչո՞ւ կռիւ ընենք, — կը կրկնէր այդ կեղտոտ պուրժուանն որ կարող չէր ըմբրունել թէ կեանքի էական պայմանն էր կռիւը, թէ դասակարգային պայքար անհրաժեշտ էր ընկերվարութեան յաղթանակին համար, և թէ առանց արիւնհահեղութեան կարելի չէր մի լաւ բան դուրս բերել :

Երկարօրէն բացատրեցի իրենն որ ինք, իբրեւ պուրժուազիտայի ներկայացուցիչ, պարտաւոր է իննել մեր կատաղի հակառակօրդը և իբրեւ այդ պէտք է դիմէ կեղտոտ միջոցներու. հրամայողական պարտք է իրենն համար օտարխանական աշակցութեան դիմել և մեզ բռնի դուրս հանել դպրոցէն, և յն. :

Բէս Սէրգօ պատասխանեց թէ իբրեւ գիւղապետ՝ երբեք չպիտի թոյլատրէր որ օտարիկան բերուէր և թէ կը նախընտրէր մեռնիլ՝ քան թէ ներքին կռիւներու համար կառավարութեան դիմում ընել :

Կը տեսնէ՞ք որ այդ կեղտոտ արարածը նոյն իսկ կարող չէ ունենալ իր դասակարգին պահանջած սեւ ոգին : Ի զո՞ւր կրկնեցի թէ մեր մէջ պէտք էր մղուէր դասակարգային կատաղի կռիւ, թէ իրենք պարտաւոր էին մեզ դէմ գործածել բոլոր կեղտոտ զէնքերը, մասնութիւն, դաւաճանութիւն, զբայարտութիւն և ի հարկին դիմելու էին բռնի միջոցներու. թէ առանց ստոր կարելի չէր ունենալ պուրժուազիական կեղտոտ դասակարգը, որուն գոյութիւնը անհրաժեշտ է, անոր դէմ մղելու համար յեղափոխական ազնիւ պայքարը :

— Մենք եղբայր ենք, մենք քրիստոնեայ Հայեր ենք, մենք պէտք է իրար սիրենք, միաբանութեամբ ապրինք, կ'ըսէր ու կ'ըսէր այդ սպուշ արարածը :

Յամենայն դէպօ, ես հաստատ մնացի կռիւի անպարէզին վրայ : Պայքար յառաջ բերելու համար այնքան ջանքերէ վերջ, չէի կրնար մի յիմար գիւղացիի խաղաղասիրական զգացումներուն զօնել մեր երեք

ամուսան ամբողջ ջանքերն և գործունեութիւնը : Դա շատ վատ ազդեցութիւն պիտի գործէր մեր շարքերուն վրայ :

Վաղը ինձ մօտ կու գայ Տ. Սահակ նոր բանակցութիւններու համար :

Վճռական քայլը կ'առնուի այն ատեն . և այդ յիմար Բէն Սէրգօ վերջապէս կը ստիպուի դիմել կառավարութեան և ստիկանական միջամտութիւն հրաւիրել , ինչ որ անհրաժեշտ է մեր պայքարի վերջնական յաղթանակին համար :

Փօսքը եկաւ , նամակներ և թերթեր եկան , հրահանգներ եկան , բայց վաղ չը կայ : Խնդրեմ ուշադրութիւն դարձրէ՛ք այդ կենսական հարցի վրայ :



Ը.

ԾԱՊՎԱՐ, 24 ԴԵՍ. 1908

Սիրելի Ընկերներ ,

Վերջապէս յեղափոխական գործունեութիւնը ծաղկավարի մէջ իր սուր հանգամանքը ստացաւ : Այն կեղծ ու խաբէական կապերն որոնցմով մինչեւ այսօր սրտխտարխտ գասակարգերը միացած էին պուրժուազիական , կղերական և ագրարային ազնուականութեան կեղեքիչ տարրերու հետ , խզուե-



ցան, ջախջախուեցան. ինքնագլխակցութիւնը զարթոնց գլուղացիական մասնաւորութիւնը մէջ, ստեղծուեցան որոշ հասանքներ և կազմուեցան իրարու անհաշտ այն թշնամի տարրերն որոնց անողոք ու կատաղի պայքարէն մի լաւ բան դուրս պիտի գայ անպայման :

Բայց հարկ է պատմել իրողութիւններն իրենց ժամանակագրական կարգով :

Բէս Սէրգոյի հաշտարար միջամտութեան անյաջող փորձին հետեւեալ օրն իսկ մեր մօտ եկաւ Տ. Սահակ և կրկնեց, գրեթէ բառ առ բառ, իր դասակից կեղտոտ պուրժուայի խօսքերը, ըսելով որ իրենք պատրաստ էին ամէն գոհացում տալ միզի որպէս զի վերջ գտնէր Ծապլովարի մէջ գաղափարային յեղափոխական ազնիւ պայքարը, որուն «անխորհուրդ իրարանցում» աւտունը կու տար միջնադարեան ճիզուիթականութեան այդ սեւնոգիներկայացուցիչը :

Հարկ եղաւ բացատրել իրեն թէ՛ յեղափոխութիւնը չի կրնար ընդունիլ երբեք

կղերականութեան կողմէ տրուած խրատները, թէ պայքարը սկսած է և կարելի չէ կասեցնել անոր յառաջադասութիւնը :

— Բայց ի՞նչ է ձեր նպատակը, պնդեց այդ խաւարամիտ տէրտէրը :

Իբր թէ յեղափոխական ազնիւ պայքար մղելու համար անհրաժեշտ ըլլար նպատակ մը ունենալ և թէ անկեղծ ու անձնուէր յեղափոխականի մը համար պայքարն արդէն նպատակ մը եղած չըլլար :

Այդ ապականուած ու այլասերած էութիւններուն համար, որոնց ամէն մի քայլը մի շահամոլական նպատակ ունի, կարելի չէ ըմբռնել թէ մի մարդ կարող է մի ու է գործունէութիւն ցոյց տալ առանց նրա ծայրը անպատճառ մի օգտակարութիւն լինելու : Անշուշտ Տ. Սահակի նման յետադիմական ուղեղները չեն որ պիտի կրնան հասկնալ «պայքարը պայքարի համար» իմաստասիրական սկզբունքը, ուստի լաւագոյն համարեցի չպատասխանել : Բայց Խեւ Սիօ որ ներկայ էր և որուն յեղափո-

խական ղատարակութիւնը տարօրինակ զարդացումի կը հասնի հետզհետէ, Տ. Սահակի այդ բրովօգացիային չկարողացաւ համբերել և նրա խաղիսիւր քաշեց, դուրս շարտեց պատահանէն, ըսելով.

— Ահա՛ մեր նպատակը:

Խեւ Ալօյի այդ արարքը և կարճ խօսքը, ինչպէս կը տեսնէք. իրենց մէջ կը խտացնեն մեր ամբողջ յեղափոխական գործունէութեան փսիխօլօգիան:

Տգէտ տէրտէրն ի հարկէ չհասկցաւ այս ձեւով իրեն արուած պատասխանին հոգեբանական բարձրութիւնն և նոյն լսել համարձակեցաւ բողոքելու:

Անմիջապէս փաստացի կերպով ցոյց տուի իրեն թէ՛ Բրովօգացիան իր կողմէ եղած էր, թէ՛ ինքն էր նախադարձակը և ընկեր Ալօյի արարքը մի օրինաւոր անձնապաշտպանութիւն էր պարզապէս:

Քահանան սաք ելաւ մեկնելու համար: Այն ատեն, մեր նախօրօք տուած որոշումի համեմատ, Սմենց Վարդան, Հասօ և Խեւ

Ալօ յարձակեցան Տ. Սահակի վերայ, ձեռներն ու սաքերը կապեցին և այսպէս անշարժութեան դատապարտեցին զինքը: Այդ յանկարծական յարձակումէն սարսափած՝ Տ. Սահակ մարեցաւ:

Անմիջապէս Ծապլվարի Հ. Յ. Ը. կանոնաց ԱնՋնՈՒԷՐ խմբի նախագահ ընկերունի Սարա փութաց տէրտէրի մօտ և պէտք եղած խնամքները տուաւ:

Քիչ յետոյ Տ. Սահակ սթափեցաւ և երբ իր հանդարտութիւնը գտաւ, բացատրեցի իրեն թէ՛ իր կեանքի մասին մի ո և է վտանգ չէր սպառնար, թէ՛ եղածը լսկ մի յեղափոխական առքախկա էր, որոշ նպատակի համար և թէ ինք մեր մօտ կայանաւ որ պիտի մտար մինչև պայքարի վերջնակէն ելքը:

Մի քանի ժամ յետոյ, գիւղացիք տեսնելով որ իրենց տէրտէրը դուրս չի գար, մըւս կողմէ նշմարելով որ իր խաղիսիւր դուրս ձգուած է, հաւաքուեցան դպրոցին առջեւ և սկսան «Տէր հայր, տէր հայր»

կանչել : Այն ատեն փայտէ փեղկերէն մին բանալ տուի, և տղերքը քահանան պատուհանին քով բերին, գլուխը բաց և թեւերը կապուած :

— Ահա՛ ձեր գաւաճանութեան դէմ՝ յեղափոխութեան պատասխանը, գոչեցի վարը ժողովուած ամբոխին :

Քառորդ ժամ չանցած՝ ամբողջ Ծապլվար հաւաքուած էր մեր շէնքի շուրջը, հո՛ն էր Րէս Սէրգօ իր երկու սրղիններով, հո՛ն էին և Սըճօ Զան, Փրենց Յարօ, Կօլօշենց Սեդօ, պայտար Մկօ, կիներ, հարսեր ու աղջիկներ ու բոլոր երախայքը, ուրոնք լացուկոծով կը պոռչտային և իրենց քահանան կը պահանջէին : Աղմուկը հետզհետէ կ'աւելնար :

Յանկարծ Քամբաշ գիւղի Կարլ Մառքս Կլուբի քարտուղար Հասօ երեւցաւ պատուհանի սուռը և երեք անգամ իր հրացանը պարպեց օդին : Ամբողջ պուրժուազիան և անգիտակից ամբոխը լեղապատառ խոյս տուին ու փողոցը ամայութեան մէջ ինկաւ :

Այդ օրուայ բոլոր եղելութիւնները շատ ցնցող տպաւորութիւն առաջ բերին առ հասարակ ամբողջ Ծապլվարի մէջ :

Հետեւեալ օրը կրկին բանակցութիւնները սկսան, բայց այս անգամ ներկայացող պատգամաւորները չէին համարձակեր մեր դրան սեմէն ներս մտնել, այլ դուրսը կեցած կը խօսէին : Ի հարկէ մենք հաստատ մնացինք մեր սրտչումին մէջ և յայտարարեցինք թէ՛ միմիայն բռնի ոյժի առջեւ տեղի պիտի տանք :

Ամբողջ մի շաբաթ այդ կացութիւնը տեւեց, վերջապէս տեսնելով որ մենք երբեք տեղի չպիտի տանք հաշտարար խաբէական զիջողութիւններու՝ Րէս Սէրգօ, Սըճօ Զան և Փրենց Յարօ, երեք օր առաջ, երկար խորհրդակցութիւններէ ետքը, կ'որոշեն դիմում ընել կառավարութեան :

Մեր անխոնջ ու յամառ պայքարին յաղթական արդիւնքն էր դա :

Այս երեկոյ, ինչպէս լուր առինք, կը

հասնին երկու ժանտարմա և մի յիսնապետ : Վաղը կը լինի վճռական օրը :

Սփսոս որ այս կրիտիկական մոմէնտներուն մէջ տակաւին բաւարարութիւն չտուիք մեր փողի պահանջմունքներուն : Չգիտեմ ինչպէ՞ս բացատրել ձեր այդ աշխարհահայեացքը :



ԹՊ.

ԾԱՊՈՎԱՐ, 4 ՅԵՒՐ. 1909

Սիրելի Ընկերներ,

Դրութիւնը վատացաւ, խիստ վատացաւ և չգիտեմ թէ ի՞նչ դուրս պիտի գայ վերջ ի վերջոյ : Ինչպէս նախորդ գրութեամբս ծանուցած էի, Ծապլվարի պուրժուադիական դասակարգի կեզտոտ ներկայացուցիչները Բէս Սէրգօ, Սըճօ Զան և Փրենց Յարօ, մեր ազնիւ գաղափարային պայքարին պատասխանեցին իրենց սովո-



րական զէնքերովը, մասնութեամբ և դա-
ւաճանութեամբ :

Տխուր երևույթ :

Երբ երկու ոստիկաններն ու յիսնապե-
տը հասան Ծապլվար, Բէս Սէրգօ և իր
խաֆիէ ընկերները ցոյց տուին այն շէնքը
որուն մէջ մենք շարաթներէ ի վեր ամբա-
ցած էինք : Իսկ մի երկրորդ մասնութիւն
էր այդ ստոր արարածներու կողմէ :

Մենք ի հարկէ ընդգիմութիւն ցոյց չը
տուինք մեր թուրք եղբայրներուն, սիրա-
լիբ կերպով ընդունեցինք զիրենք ու ան-
միջապէս դուրս ելանք դպրոցէն ու վե-
րադարձանք մեր տուները : Եւ սակայն
պատահեցաւ մի շատ անախորժ դէպք որ
մենք չէինք նախատեսեր : Յիսնապետը և
ոստիկանները ձեռքակալեցին ու միասին
տարին Քոմրաչ գիւղի Կարլ Մառքս Կլու-
բի քարտուղար ընկեր Հասօն իբրեւ վա-
ղեմի չարագործ : Ի զո՛ւր բացատրեցի յիս-
նապետին որ նա գողափարային պայքար
կը մղէր մեզի հետ, թէ Քոմրաչ գիւղի

կողմէ մի պատգամաւորի ներկայացուցիչ էր
և թէ ասոր համար իր անձը պէտք էր
նուիրական համարուէր :

— Ինք Քիւրտ, դուք Հայ, ձեր գոր-
ծերուն ինչո՞ւ կը խառնուի, դպրոցը ո՞ւր՝
Հասօն ո՞ւր, նա մի պարզ աւազակ է,
կ'ըսէր յիսնապետը :

Պատասխանեցի իրեն թէ՛ եփսիօսի-
րիացիայի մասին չէի գիտեր ընկեր Հասօ-
յի որոջ հայեցակէտը, բայց թէ նա Քիւրտ
լինելով իրաւունք չունէր միջամտելու
Հայերու գործին՝ դա մի անընդունելի գա-
ղափար էր : Բացատրեցի իրեն Վասիլի Գօ-
լուբէվի տեսութիւնը ցեղային զանազա-
նութիւններու արուեստական բաժան-
մունքներու մասին, և ցոյց տուի թէ
մարդկային ընկերութիւնը ո՛չ թէ զանա-
զան ազգութիւններու կը բաժնուի՝ այլ
որոջ դասակարգներու, և թէ այս տեսու-
թեամբ ընկեր Հասօ, իբրեւ պրօլետա-
րիատ, կը նոյնանար Խեւ Աւօյի և Սմեոց
Վարդանի հետ :

Բոլոր այս փաստացի ապացոյցներն աւսօգուտ եղան և Հասօ տարուեցաւ Արարկիր, ուր բանտարկուած կը մնայ :

Հազիւ թէ յիանապետն ու երկու ուստիկաններն իրենց կալանաւորին հետ հեռացան Ծապլվարէն, մի ցնցող թուոցիկ բաժնել տուի գիւղին մէջ : Ահաւասիկ նրա բովանդակութիւնը որ ունի պատմական որոշ նշանակութիւն .

« Գիտակի՛ց ժողովուրդ ,

« Ահա՛ ճանաչեցիր քո բարեկամներն ու քո թշնամիները , ահա՛ տեսար թէ գազափարային ազնիւ հողի վրայ դրուած մեր պայքարին ի՛նչ վատութեամբ պատասխանեցին քո հակառակորդները : Երբ քո աննկուն կամքդ չթեքուեցաւ այդ կեղտոտ դասակարգի պիղծ գարշապարին ներքեւ , անոնք չվարանեցան դիմելու իրենց սովորական ու սիրելի միջոցներուն՝ Մատնութեան և Դաւաճանութեան : Այո՛ , այդ համբարարոյ հայակեր մուխ հողիները կառավարութեան դուռն ափ առին , ոստի-

կանական ոյժին դիմեցին վատաբար : Այդ գարշելի արարքով նոքա իրենց մահուան դատակնիքը ստորագրեցին : Առջի օրուրնէ ի վեր այլեւս մեռած է Ծապլվարի մէջ պուրժուագիական մասնիչ ու դաւաճան դասակարգը , մեռած է և մուխ ուժերու ներկայացուցիչ կզերականութիւնը , մեռած է և ազրարային քափիթադիամի կեղեքիչ դասակարգը , մեռած է և գիւղային ազնուականութեան ամբարտաւան տարրը , և այդ դիակոյտին վրայ կը բարձրանայ Ծապլվարի գիտակից պրօլետարիատը :

« Բայց գիտակից ժողովուրդ , միթէ թող պիտի տա՞ն որ այդ մեռեալներն իրենց եղևունագործ դաւաճանութեան մէջ անպատիժ մնան , միթէ չպիտի՞ վերակենդանացնես զանոնք որպէս զի քո ձեռովը իրենց պատիժը տաս :

« Մենք մեր կեղտոտ ու դաւաճան հակառակորդներուն պէս փրօլօֆացիաներու չենք դիմեր , մենք այդ վատերուն պէս եզրայրասպան կռիւներու չենք մղեր Ծա-

պըլվարի տղէտ ու անգիտակից մասսաները, բայց կ'ըսենք մեր գիտակից շարքերուն. — Դաւաճանութիւն և մատնութիւն գործուեցաւ Մապլվարի մէջ, դաւաճաններն ու մատնիչները օր ցերեկով, յայտնի համարձակ կը պարտին, գիտակից ժողովուրդը կը ճանչնայ զանոնք, մենք ու է խրատ կամ խորհուրդ չենք տար, բայց նա իբրև գիտակից ու խորհող այժիր պարտականութիւնը կ'ըմբռնէ և զայն կը գործադրէ, նա բռնակալութեան անաւոր շրջաններուն խկ գիտցաւ թէ ի՞նչ է մատնիչ դաւաճաններու պատիժը և ըստ այնմ պատժեց զանոնք. այժմ որ անոր գիտակցութիւնն աւելի եւս զարթած է՝ միթէ կարելի է որ ընկրկի, դա վատութիւն և ստորնութիւն կը լինի:

«Մենք շատ յարգանք ունինք դէպի ժողովուրդի ինքնագիտակցութիւնը, ուստի մեզ չենք ներեր ու է կերպով անոր թեղադրել իր պարտականութիւնը. մենք կը գոհանանք գոչելով:

«Անկցի՛ն վատերը, անկցի՛ն մատնիչները, անկցի՛ն դաւաճանները, կեցցէ՛ Մապըլվարի դիտակից երիտասարդութիւնը:»

Այս թռուցիկը բաժնուելէն մէկ քանի օր յետոյ Խեւ Ալօ կային մէջ հանդիպելով Բէս Սէրգօյի՝ կը յարձակի այդ վատի վրայ և բանով մի լաւ ծեծ կը քաշէ, նոյն երեկոյին Սմնց Վարդան վառաւոր կերպով կը ծեծէ Սընօ Զանը: Անա՛ թէ ի՞նչ անակնկալ արդիւնք տուաւ այդ վատ ու ցած արարածներու մութ գործունէութիւնը:

Այժմ կացութիւնը լարուած է Մապըլվարի մէջ: Քոմբաշէն եւս ծանր լուրեր կը հասնին: Հասօյի բանտարկութիւնը զբրբռած է ամբողջ գեղը Մապլվարի դէմ:

Ենտրնակալութիւն իմ համեստ գործունէութեան մասին ձեր շուայլած գովեստներուն համար. իցի՛ւ թէ անոնց տեղ մի քիչ փոյ ուղարկէիք: Բարոյական քաջալերանքը բաւարարութիւն չէ կարող տալ Փիղիքական կարիքներու. դա մի տէխնիքական ճշմարտութիւն է:



ժ.

ԾԱՊԼՎԱՐ, 3 Փետ. 1909

Սիրելի Հնկերներ,

Բեաֆցիան կրկին գլուխ բարձրացուց
Ծապլվարի մէջ: Մեր աղնիւ գաղափարային
ծեծին սրուն ենթարկուե-
ցան երկու յայտնի դաւա-
ճաններ, Բէս Սէրքօ և
Սը՛օ Զան, ինչպէս պատ-
մեցի նախորդ նամակով,
մութ ուժերը պատասխա-
նեցին վատարար յարձակելով ընկեր Ալօյի
և ընկեր Վարդանի վերայ: Համբաւ-



բարոյ այդ մարդակերպ հրէշները դազանային կատաղութեամբ՝ եկեղեցու բակը՝ կը փորձեն ապտակել մեր ընկերները, ի ներկայութեան Տ. Սահակի որ կեղծաւորաբար կը միջամտէ կռիւին առաջքը առնելու համար:

Այդ վայրագ դաւաճանութիւնը ի հարկէ խորին ցասում յառաջ բերաւ առ հասարակ մեր բոլոր գիտակից շարքերուն մէջ: Նոյն խոսք ժողովրդի չէզոք ու շուսամիտ տարրը խստիւ բողոքեց այդ սասոր արարքի դէմ, օրինակ՝ Կօլօշենց Սեգօ, մի ազնուական և բաւականաչափ դարգացեալ անձնաւորութիւն, դէպքի երեկոյին եկաւ ինձ մօտ և ցաւ յայտնեց պատահած իրականութեան մասին ու ամբաստանեց Րէս Սէրքօն իբրև դրդիչ և կազմակերպիչ այդ վատ դաւաղութեան, թէ եւ դէպքը պատահած ժամանակ այդ կեղտոտ պուրժուան մի քանի օրէ ի վեր բացակայ էր Ծապլվարէն:

Ի հարկէ կռահեցի թէ Կօլօշենց Սեգօ ունէր յետին միտքեր, թէ նա թաքուն հա-

կառակորդն էր Րէս Սէրքօյի, թէ կ'ուզէր անոր դիրքը զբաւել գիւղին մէջ և թէ կը յուսար իր նպատակին հասնիլ դիմելով մեր աջակցութեան: Այդ ամէնը ինձ ծանօթ էր, բայց և այնպէս չէի կրնար մերժել իր անկեղծ զգացումները, մանաւանդ որ Սեգօյի միջոցաւ մենք մեր ափի մէջ կ'առնէինք նաեւ գործաւորական դասակարգը, որ մինչեւ հիմա ցուրտ վերաբերում ունեցած է մեզի հանդէպ, քանզի պայտար Մկօ փեսան է Կօլօշենց Սեգօյի:

Ուստի ի նկատ առնելով մեր գործունէութեան նկատմամբ արտայայտուած անկեղծ համակրութիւնը, ե՛ւ բանւորական դասակարգի շահերը, ե՛ւ մանաւանդ կուսակցութեան շահերը, ամենաջերմ վերաբերում ունեցայ Սեգօյի հանդէպ:

Առ այժմ միասին կազմեցինք ո՛չ կուսակցական չէզոք հողի վերայ մի լիկիա, որ նպատակ ունի ամէն գնով պայքար մղել Րէս Սէրքօյի և իր քիլիֆի դէմ:

Դա մի աչքի ընկող յաղթանակ է մեզի համար:

Կարելի է ըսել որ ներկայիս Ծաղկավար բաժնոււած է երկու հաւասար սյգով թշնամի որոշ բանակներու : Մէկ կողմը կան գիտակից տարրերն իրենց դասակարգային որոշ բաժանմունքներով, իրենց ինքնաշատուկ պահանջմունքներով, աշխարհահայեացքով ու ծրագրով. միւս կողմը կան անգիտակից մասսաները. կեղեքիչ տարրերը, սեւ ուժերը, վերջապէս ամբողջ բեաւցիւան :

Եւ խորհիլ թէ վեց ամիս առաջ Ծաղկավարի մէջ գոյութիւն չունէին ո՛չ պուրժուազիւս, ո՛չ ազրարային քափիթալիսմ, ո՛չ հողային բանւորականութիւն, ո՛չ գործաւորական դատակարգ, ո՛չ պրօլետարիատ, ո՛չ գիտակից մտաւորականութիւն, ո՛չ բեաւցիւս, ո՛չ կղերական մութ ուժեր, վերջապէս ոչինչ, ոչինչ : Ու այդ տգէտ ու փխմար գեղացիները մեղապարտ հանդարտութեամբ միասին կ'ապրէին. առանց նշմարելու զիրենք բաժնով անանցանելի խրամասները, իրենց ընդգլխամարտ շա-

հերը և ամէն գնով պայքար մղելու հրամայողական պահանջքը :

Չէ՛, կարելի չէ ասել թէ Փանջունի Ծաղկավարի մէջ պարտոյ անցուց ժամահակը :

Բայց, ափսոս, մինչդեռ հոս դրութիւնը հետզհետէ կը լաւանայ. Քոմրաշ գիւղի մեր քուրդ եղբայրներէն վրդովեցուցիչ լուրեր կը հասնին :

Քարլ Մառքս կ'ուրբի քարտուղարը, որ ինչպէս գիտէք, ձերբակալուելով Արարկիր տարուած էր, հոն դատաստանի ենթարկուած է և իբրև նախկին դատապարտեալ կրած է ծանր պատիժ, ընդունելով երկու տարուան բանտարկութիւն : Դպրոցի մէջէն արձակած հրացանի հարուածները շատ ծանրացուցած են իր յանցանքը :

Երբ դատապարտութեան լուրը կը հասնի Քոմրաշի գիւղը, մեր քուրդ եղբայրները բնականաբար սաստիկ կը յուզուին, որովհետեւ Հասօ կը վայելէ մեծ ժողովրդականութիւն. Քրդերը բացէ ի բաց կ'ամ-

բաստանեն մեզ՝ իբրև պատճառ Հասօյի բանտարկութեան: Քէլէշ Մրկօ որ մօտիկ ազգականութիւն ունի կարլ Մառքս կլուբի քարտուղարին հետ, երէկ եկաւ ինձ մօտ և ըսաւ թէ դրութիւնը շատ վատ հանգամանք ստացած է գիւղին մէջ, թէ քրդերը կ'ուզեն յարձակիլ Ծապլվարի վերայ և գիւղը աւարի տալ իրենց բանտարկեալ ընկերոջ վրէժը լուծելու համար, թէ ինք առ այժմ արգելած է յարձակումը, խոտանալով որ գայ մեր քով ու հաշտարար եղանակով կարգադրէ խնդիրը:

Քէլէշ Մրկօ, իբրև հաշտարար միջոց, կ'առաջարկէ որ Ծապլվարցիք քառասուն ոսկի վճարեն Քոմրաշցի քրդերուն, հակառակ պարագային ինք անկարող պիտի ըլլայ զսպիլ գլխացիներու վրէժինդրութիւնը:

Պատասխանեցի թէ գործին ամբողջ պատասխանատուութիւնը կը ծանրանար Բէս Սէրգօյի վերայ, թէ հարկ էր դիմել անոր և ի հարկին ամէն գնով պահանջել

իրենց իրաւունքը: Քէլէշ Մրկօ գնաց այդ կեղտոտ արարածի մօտ, որ նախ վատաբար մեզ մատնած է՝ ըսելով որ մենք ենք Հասօն դպրոց հրաւիրողը, և յետոյ յայտարարած է որ անկարելի է գիւղին մէջ քառասուն ոսկի հաւաքել:

Քէլէշ Մրկօ մի շաբաթ պայմանաժամ տալով մեկնեցաւ լարուած դրութեան տակ: Տեսնենք բանից ի՞նչ դուրս կը գայ:

Մինչև այսօր ուշադրութիւն չդարձրիք դրամական հարցի մասին, և ես վերջապէս ստիպուեցայ դիմել Կօլօշենց Սեդօյի և մի քիչ փող վերցնել Կուսակցութեան անունով:

Ներկայ ձգնաժամային բողոքներուն փոշի պահասութիւնը կը վնասէ ամբողջ կազմակերպական գործին:




Ճ.Ա.

ԾԱՊՈՎԱՐ, 19 Փետր. 1909

Սիրելի Հնկերներ,

Գաղափարային պայքարը հասած է իր
ծայրագոյն աստիճանին: Ծապլվարը կը
վերածնի և ազատուան
կաշկանդ միտքերն իրենց
տիրապետութիւնը կը տա-
րածեն կործանուած խա-
լար ուժերու աւերակին վրայ: Մի պատա-
հական դէպք, որ թէեւ չունէր սկզբուն-
քային հանգամանք, վերջնականապէս
ընտրուեց Ծապլվարի յեղափոխական և յե-



տաղիմական տարրերու միմեանց հանդէպ ունեցած դիրքը :

Դիմակները պատառուեցան և պուր-
ժուազլիայի ու կղերականութեան ներկա-
յացուցիչները դուրս տուին իրենց հոգիի
ամբողջ սեւութիւնը :

Դա մի մխիթարական երեւոյթ է :

Անա՛ իրողութիւնն իր բովանդակ մեր-
կութեան մէջ :

Մի շարքիմ առաջ Սմենց Վարդան կը
փախցնէ Սըհօ Ջանի հարսերէն մին՝ Նազ-
լուն և կը տանի իր մօտ , ի հարկէ հարսի
հաւանութեամբը : Այդ ազատ կամքով ,
ազատ պայմաններու տակ , ազատ համո-
զումով կատարուած արարքը մի անհնա-
րին յուզմունք յառաջ կը բերէ Ծապլվարի
ստրկամիտ դասակարգերուն մէջ : Նազ-
լուի ամուսինը , մի կեղտոտ պուրժուա ,
իւր կուսակիցներու հետ վատաբար կը յար-
ձակի Վարդանի տան վրայ և կ'ուզէ բռնի
ետ առնել իր կինը :

Թէնև Սմենց Վարդան ո՛չ կուսակցա-

կան հանգամանքով առեւանդած էր Նազ-
լուն՝ այսու հանդերձ մենք չէինք կրնար
պարզ հանդիսատես մնալ , մանաւանդ որ
խնդիրը ունէր իր ընկերային-բարոյական
կողմը , որը հարկ էր երեւան հանել : Ես ,
Խեւ Ավօ , ընկերուհի Սարա , Կարօ , Կօյօ-
չենց Սեգօ և պայտար Մկօ փութացինք
մեր ընկերոջ պաշտպանութեան : Տեղի ու-
նեցաւ կատաղի կռիւ , բայց Նազլուն մը-
նաց մեր մօտ :

Անմիջապէս կազմեցի ընկերական առ-
եան և հարցը դրի սեղանի վրայ , քննե-
լու համար անոր միայն ընկերային-իմաս-
տասիրական հանգամանքները : Հրաւիր-
ուեցան ներկայ լինելու նաեւ Տ . Սահակ
քահանան , Նազլուի ամուսին՝ Խեչօ և
ուրիշներ :

Անա՛ ընկերային Ատեանի որոշումը որ
թռուցիկի ձեւով հալորդուեցաւ Ծապլվ-
վարի Հայութեան .

«Նկատելով որ պուրժուազլիական ներ-
կայ ընտանեկան կազմութիւնը հիմնուած

է հնադարեան բռնակալ հիմքերու վրայ .

«Նկատելով որ կնոջ միմիայն իր ամուսնոյն պատկանիլը սեփականատիրական սխալ սկզբունքէն բխած է .

«Նկատելով որ նախնական ընկերութիւններու մէջ կինը առհասարակ բոլոր համայնքին կը պատկանէր , առանց որոշ ամուսնու .

«Նկատելով որ ընտանիքի քրիստոնէական կազմակերպութիւնը կարող չէ հաշտ գնաց դարուս ոգիին հետ .

«Նկատելով որ կինը իր մարմնոյն բացարձակ տէրն է և անոր գործածութեան ազատ տնօրինուհին .

«Նկատելով որ Նազլու ազատ կամքով թողած է Խեչօն ու միացած Սմենց Վարդանի հետ .

«Ընկերային ատեանը կ'որոշէ նախ՝ չնորհաւորել ընկերուհի Նազլուն և ընկեր Վարդանը իրենց աննախապաշար ու ազատամիտ համոզմունքներուն համար , երկրորդ՝ կ'որոշէ Նազլուի և Վարդանի միու-

թիւնը օրինաւոր ճանչնալ , երրորդ՝ կը դատապարտէ Խեչօն իր բռնաւորական արարքներուն համար . չորրորդ՝ կը հրաւիրէ Ծապլվարի գիտակից Հայուհիները հետեւելու ընկերուհի Նազլուի ձերբազատական օրինակին :

«Կեցցէ՛ ազատ սէրը ,

«Կեցցէ՛ ազատ միութիւնը ,

«Սնկցի՛ ամուսնական ստրկութիւնը ,

«Սնկցի՛ն ընտանեկան շլթաները ,

«Կեցցեն գիտակից շարքերը :»

Հախուսկ ընկերական տտեանի այս արդար ու հաշտարար կարգադրութեան , Ծապլվարի մութ ուժերը չուզեցին կատարուած իրողութեան առջեւ խոնարհիլ և նոյն իսկ վատարար դիմում ըրին Արարկիրի Առաջնորդարանին՝ որպէս զի բռնի յախշտակին Նազլուն իր օրինաւոր ընկերակցին քովէն ու յանձնեն ապօրէն էրկանը ձեռք :

Սպասելով Առաջնորդարանի կողմէ զրկուելիք քննիչներուն՝ առ այժմ Ծապլու-

վարի մութ ուժերուն և գիտակից տարբերուն միջև բազխումները համարեա՛ ա՛մէնօրեայ դարձած են : Ընկերային այս կենսական հարցի շուրջ մզուած բուռն պայքարը, որմէ անշուշտ պիտի ծնի պուրժուազիական քայքայուած ընկերութեան վերջնական քանդումը, մի շատ միտիթաբական և քաջալերիչ երեւոյթ է և ցոյց կու տայ մեր անխոնջ ջանքերու անտեղիտալի արդիւնքները :

Ափսոս որ, միւս կողմէ, Քոմբաշ գիւղի մեր քիւրտ եղբայրները հետզհետէ սպառնական կը դառնան : Իրենց քառասուն ոսկիի պահանջքին պայմանաժամը արդէն վաղուց լրացաւ . մի նոր պայմանաժամ տուին գեղջելով նաև իրենց պահանջը երեսուն ոսկիի : Բայց անկարելի պիտի ըլլայ ո և է գումար հաւաքել, որովհետև ամբողջ Ծապլվար լարուած դրութեան մէջ է և անկարելի է ընդդիմամարտ տարրերու միջև համաձայնութիւն կայացնել :

Կօլօշենց Սեգօ կը պնդէ թէ Բէս Սէրգօյի տունը պահուած կայ պատրաստ դրամ և թէ հարկ է բռնի վերցնել այդ գումարը կեղտոտ արարածի քովէն, փրկելու համար գիւղը՝ սպառնացող վտանգէն :

Ի հարկէ Սեգօյի առաջարկը ունի լուրջ հիմք և կ'արժէ նկատուութեան առնել . Խեւ Ավօ բացարձակապէս համամիտ է Բէս Սէրգօյի տունը թալանի տալու և հոն պահուած դրամները գրաւելու մասին : Խնդիրը սկզբունքային տեսակէտով կարելի է խիստ օրինաւոր համարել, իբրև մի էքսփրօփրիացիայի ակա, ընդհանուրի փրկութեան հրամայողական պահանջքէն բղխած :

Այս երեկոյ մեր ընդհանուր գումարման մէջ կը ծեծուի այդ հարցը և կը տրբուին վճռական որոշումները :

Ճգնաժամային լուսկներուն՝ պէտք է ցոյց տալ որոշ կամք, ազդու գործունէու-

Թիւն: Acta, non verba. այս պէտք է

լինի մեր նշանարանը:

Մի վերջին բառ.

Փող ուղարկեցէ՛ք:



ՃԲ.

ՄԱՇԿԵՐՏ, 27 Փետր. 1909

Սիրելի Լ՛նկերներ,

Յաղթութիւն, յաղթութիւն: Վերջապէս մեր կորովի գաղափարային ազնիւ պայքարը անպայման տարաւ յաղթանակը, անկեղծ յեղափոխական սկզբունքը փրկուեցաւ, թէև Ծապլվար կործանեցաւ: Ափսո՛ս, ի՞նչ անել, կարելի չէ ձուազեղ եփել առանց հաւկիթ կտորելու, կ'ասէ ֆրանսական առածը: Ծապլվարի աւե-



րակներուն վրայ այժմ կը բարձրանայ մաքուր խտէալական պայքարի հոյակապ յաղթակամարը :

Դա մի շօշափելի արդիւնք է մեզի համար :

Ինչպէս նախորդ նամակով ծանուցած էի՝ մեր վերջին ժողովը կայացաւ մեր բոլոր մարտական գիտակից ոյժերու ներկայութեան : Ընկեր Սեգօ մի կրակոտ գասախօսութեամբ առաջարկեց անմիջապէս յարձակիլ Բէս Սէրգօյի տան վերայ, և բռնի ոյժով վերցնել հոն պահուած դրամները, կեղտոտ պուրժուազիայի այդ տնարգ զէնքերը, և զանոնք վերադարձնել իրենց օրինաւոր տէրերուն, բաւարարութիւն տալով միանգամայն Գոմրաշ գեղի քրդերու պահանջքին :

Ընկեր Սեգօյէն ետք, ևս խօսք առի և հարցը միմիայն սկզբունքային իմաստասիրական տեսակէտէն քննելով, ցոյց տուի թէ որքան արդար և օրինաւոր էր մեր ընկերին առաջարկը : Ժողովը միաձայնու-

թեամբ վճռեց հետեւեալ օրն իսկ բրտու մը դնել գործնական հողի վրայ :

Այսպէս ուրեմն երկու օր առաջ, Սմենց վարդան, Խեւ Աւօ, պայտար Միօ, Կօլօշենց Սեգօ, Կարօ, ընկերուհի Սարա և ես գացինք զիրք գրաւելու Բէս Սէրգօյի բնակարանին շուրջը :

Այդ վատ արարածը նախապէս իմանալով մեր դիտաւորութիւնը, որ արդէն ծածկելու ջանք չէինք ըրած, քանի որ կը գործէինք յեղափոխական սրոշ և լէզալ պայմաններու տակ, իր մօտ հաւաքած էր Ծապլվարի բոլոր մութ ոյժերը :

Հազիւ թէ մեր մարտական խումբը երեւցաւ ընակարանի շրջակայքը, ա՛նտեսանք որ Բէս Սէրգօ և Տ. Սահակ կու գային մեր մօտ : Իսկոյն գուշակեցի թէ մի յետին խաբեբայութիւն կ'ուզէր փորձել ձեր ազուէսը, բայց բարեբախտաբար ինքնազիտակցութիւնը արդէն զարթնած էր Ծապլվարի մէջ. ընչազուրկ պրօլետարիատը չէր այն ինչ որ էր բռնակալութեան

խաւար շրջաններուն և կեղեքիչ պուր-
ժուազիան կարող չէր զայն խաբել իր նին-
դուծիւններով :

Բէս Սէրգօ խոնարհ և կեղծաւոր ձե-
ւերով բարեւեց մեզ և աղաչեց որ գնանք
իր տունը, փոխանակ դուրսը կենալու :
Պատասխանեցի որ մենք եկած էինք իբ-
րեւ անհաշտ թշնամի, հետեւաբար բռնի-
պիտի մտնայինք իր բնակարանը :

— Բայց ի՞նչ հարկ բռնի մտնելու, քա-
նի որ դուռը բաց պիտի գտնէք, ըսաւ
այդ ստրկամիտ սողունը :

— Նոյն իսկ եթէ դուռը բաց գտնենք,
նայն պիտի խորտակենք ու յետոյ ներս
մտնենք, գոչեցի վճռաբար, այս է ներ-
կայ իրականութեան հրամայողական պա-
հանջը :

Տ. Սահակ ինքն ալ միջամտեց և եր-
կուքը միասին աղաչանքներով ու հազար
երդումներով պնդեցին թէ տանը մէջ են-
թադրուած դրամը գոյուծիւն չունէր, թէ
այդ Կօլօչինց Սեգօյի մի սուտ խօսքն էր

որ անձնական հակառակութեան համար
ստեղծած էր, թէ իր մօտ եղած ամբողջ
պատրաստի դրամը վեց ոսկի էր և թէ
ինք պատրաստ էր այդ գումարը անմիջա-
պէս մեզ յանձնելու, եթէ ուզէինք :

Պատասխանեցի թէ հարցը գումարի
քանակութեան վրայ չէր, թէ նոյն իսկ
եթէ ո՛չ մի փող գտնուէր իր մօտ՝ մենք
ամէն գնով պիտի յարձակէինք իր բնա-
կարանի վրայ, քանի որ այդ էր ժողովի
որոշումը :

Այս բանակցութեան միջոցին՝ Կօլօչինց
Սեգօ յանկարծ վերցուց իր հաստ դաւա-
ղանը և ուժգին խփեց Սէրգօյի գլխին :
Դուրսը պատառուեց և արիւնը սկսաւ յո-
սիլ : Դա եղաւ կռիւի ընդհանուր նշանը .

Կռուեցի՛ք, սղերի, կռուեցի՛ք քաջ քաջ,
Անվեհեր կանգնած քեցամու առաջ :

սկսաւ երգել նիւ Ալօ : Ու ահա մէկէն
Սէրգօյի տնէն դուրս խուժեցին իր աշաքն
ու փեսաները, բիրերով զինուած, նաեւ

Սընօ Զան, Փրենց Յարօ ու իր փեսան, և ուրիշ յետադիմական տարրեր: Պայքարը ստացաւ սոսկալի երեւոյթ, կռուողներու կատաղութիւնը մէկ կողմէ, կիներու և մանուկներու վայնասունը միւս կողմէ, մի աննկարագրելի տեսարան կը պարզէին: Մեր տղերքը աննման քաջութիւն ցոյց կու տային և անշուշտ վերջնական յաղթանակը կը մնար մեզ, երբ լսուեց կիներու մի անարեկ ազազակ.

— Գրգերը կու գան...

Եւ անա՛ նշմարեցի տասնընչիւնդի չափ զինեալ ձիաւորներ, որոնց մէջ կ'երեւային Քոմբաշ գիւղի կարլ Մառքս կուրի մէկ քանի անգամները, իրենց նախագահին ղեկավարութեան տակ:

Մի ուժգին շրացանաձգութիւն լսուեց. Բէս Սէրգօ վատարար փռուեցաւ գետին. մեր քաջ ընկեր Ալօ եւս առիւծի պէ՛ս ընկաւ: Երկուքն ալ մեռած էին: Մօմէնթը կրիտիկական էր. ես շտապեցի դէպ ի ե-

կեղեցի, մտայ ներս, դիմեցի դէպ ի խուրանը, որու ետեւ դտայ մի ինչ որ նկուղ. վերցրի կափարիչը և ծածկուեցայ հոն, կափարիչը վերստին գոցելով: Քսանըչորս ժամ մնացի այդ տեղ, անախորժ դրութեան մէջ:

Երբ ամէն աղմուկ դադարեցաւ և վստահեղայ թէ Քոմբաշը քրդերը մեկնած էին, դուրս ելայ թաքստոցէն: Եկեղեցին ամբողջ թալանուած էր, թալանուած էր և Ծապլվար, Բէս Սէրգօյի, Սընօ Զանի, Կօլօշենց Սեգօյի, Տէր Սահակի, Սմենց Վարդանի, վերջապէս բոլոր աչքի ընկող տուները կ'այրէին տակաւին, այրած էր և նորաշէն դպրոցը: Տեսայ Տէր Սահակի, Սեգօյի, Վարդանի և ուրիշներու դիակները որոնք իրենց արիւնսով գետինը կը ներկէին:

Գիւղին մէջ չկար ո՛չ մի կենդանի շունչ. ողջ մնացողները խոյս տուեր էին մօտակայ գիւղերը: Աւերակ և ամայութիւն կը տիրէր ամէն կողմ:

Տեսարանը ցնցող և սպաւորիչ էր:

Պաշտօնս աւարտած համարելով որոշեցի անմիջապէս հեռանալ գիւղէն. ափսոս որ փոխադրութեան միջոցներ չկային և ստիպուեցայ ոտքով գնալ: Բարերար տարար մի քանի ժամ քալելէ ետքը դաշտի մէջ նշմարեցի Րէս Սէրգօյի էջը որ կ'արածէր: Փութացի իր մօտ, հեծայ վրան ու այսպէս հասայ Մաշկերտ գիւղը, ուրկէ կը գրեմ այս նամակը:

Այսպէս ուրեմն գաղափարային ազնիւ կռիւր տուաւ իր անդրանիկ զոհերը, աւրինը հոսեց և ուռգեց դասակարգային պայքարի դաշտերը, սրտնք ի հարկէ պիտի արգասաւորուին ու պիտի տան իրենց արգելւնքը: Մենք կատարեցինք մեր պարտականութիւնը և այժմ խղճի հանդարտութեամբ կ'սպասենք քաղելու մեր ջանքերու պտուղը:

Առ այժմ մտադիր եմ մնալ Մաշկերտ: Գիւղը աւելի բազմամարդ է քան Մապըլվար: Գործունէութեան մի նոր դաշտ կայ հոս. նո՛ր փրօփականտ, նո՛ր կազմակեր-

պութիւն, նո՛ր պայքար, նո՛ր արդիւնք:

Երևույթները մխիթարական ու քաջալերիչ են: Պէտք չէ վհատիլ և պէտք է պատրաստել կռիւի նոր ասպարէզ:

Փող ուղարկեցէ՛ք իմ նոր հասցէին:



ԸՆԿԵՐ Բ. ՓԱՆՋՈՒՆԻՆ ԽԱՊՐԻԿՆԵՐ



Բիւզանդիոնի բարեկամ շնորհոյներէն շատեր՝
ասէն ասէն տղակոթիւններ կը հարցնէին ինձ Ընկեր
Բ. Փանջունիի մասին՝ որուն Ծապրիկարի մէջ կասա-
րած առաքելութիւնը, իր նախնիներէն քաղելով,
հրատարակած էի այս քերթին սխալակերտուն մէջ:
Վերջին նախնիք, գուցէ չէ մոռցուած, Մաշկերսէն
գրուած էր, ուր մտադիր էր հաստատելու մեր գործիչը,
նոն շարունակելու համար իր շինարար ու փրկագործ
պաշտօնը: Այսպէս ուրեմն, հարկ էր իր հետքը փնտնել
այնտեղ, գոհացում տալու համար մեր հետաքրքիր բա-
րեկամներուն:

Պոստերնակ Մաշկերցի մը — եւ ինչո՞ւ անունը
ծածկել — նոյն ինքն Պ. Դ. Խաչկունց, իմ խնդրամբիս
փրայ, ազնուօրէն յանձն առաւ իր ծննդավայրէն տե-
ղակոթիւններ ուզելու Ընկեր Բ. Փանջունիի մասին
եւ իրա՛ւ ալ, քանի մը շարքս հետք, ինձ հաղորդեց
քե մեր հաւակրելի հերոսը հազիւ ամիս մը Մաշկերս
մնացած՝ եւ յետոյ լքսապով մեկնած է Վան, իր ըն-
դունած մէկ սխալողական հրահանգին համեմատ:

Թե ընկեր Փանջունի ինչ գործունեութիւն ունեցած է Վանի մէջ, գուցէ այդ կէտք մասամբ յուսաբանե հետեւեալ նամակը որ իր գրչին եղած է եւ գորշադոկեցայ մեռի միջոց այն աղբիւրէն ուրիշ ֆաղած էի նախապէս Եւստրիպիանոս նամակները:

*
* *

Վ.Ս.Ն, 26 Մայիս 1909

Սիրելի Ընկերներ,

Ձեր որոշ և հրամայողական հրահանգներուն համեմատ, Մաշկերտէն անմիջապէս մեկնեցայ Վան ուր կը գտնուիմ մէկ քանի շաբաթէ ի վեր:

Ժողովրդի պաշտպանութեան համար հարուստներէն զէնքի զբաւ հաւաքելու ծրագիրը որ ինձ կը հաղորդէք, մի շատ գեղեցիկ գիւտ է երբ նկատ տաննէք ներկայ ժողովրդային հոգեբանութեան մօմեկը: Բայց ափսոս որ Մարտ 31 թէպէտ ցիւան զսպուած կ'երեւի և վստահութիւնը կրկին կը ծնի պուրժուազիական վատ հոգիներու մէջ: Իցիւ թէ Մարտի վերջերը

հոս գտնուած ըլլայի, երբ կոտորածի ուրուականը սարսափի մատնած էր Վասպուրականի հայութիւնը: Այս կեղտոտ արարածները մինչեւ որ մահը չհաստատեն՝ իրենց քսակները չեն բանար:

Յամենայն դէպս, հոս հասնելուս պէս դիմեցի քաղաքի ջոջ աղաներուն, ըսի թէ կուսակցութիւնս որոշած է զիրենք պաշտպանել հաւանական կոտորածի մը դէմ և թէ ասոր համար զէնքի պահանջք կար և թէ հարկ էր փող տալ այդ պահանջքի բաւարարութիւն տալու համար:

Այդ կեղտոտ արարածները չհամարձակեցան բացէ ի բաց մերժել մեր պահանջմունքը, բայց դիմեցին մի ճիշտութեան ստոր միջոցի:

— Մենք յօժարակամ կը վճարենք զէնքի համար պէտք եղած դրամը, պատասխանեցին, բայց նախ՝ հարկ է որ բոլոր կուսակցութիւնները միանան և համերաշխ գործեն:

— Ի՞նչ կուսակցութիւններ, հարցուցի զարմացած:

— Արմենական, Հնչակեան, և յն. պատասխանեցին անամօթարար, միայն այդ պայմանաւ կուտանք, եթէ ոչ տասը փառայ չպիտի վճարենք :

— Բայց մենք ձեր ազտոտ էութիւններու պաշտպանութեանը համար է որ զէնքի դրամ կը պահանջենք, գոչեցի :

— Նախ իրարու հետ համաձայնեցէ՛ք, պնդեցին :

Հենց այդ րոպէին խորհեցայ թէ վսլվէրը դուրս շարտել գրպանէս ու sw'նկ, sw'նկ, sw'նկ տալ անոնց ճակատին ու գետին փռել զիրենք որպէս զի համոզուին իրենց կեանքը զէնքով պաշտպանելու հարկաւորութեան մասին, բայց ինքզինքս զըսպեցի :

Տեսնելով որ ուրիշ ճար չի կայ, ինձ մօտ հրաւիրեցի միւս կուսակցութիւններու ներկայացուցիչները և անկեղծօրէն ու առանց յետին միտքերու, առաջարկեցի ժողովրդի պաշտպանութեան համար հաբուսաներէն զէնքի դրամ հաւաքելու հա-

մար համաձայնուիլ : Նոքա համամտութիւն յայտնեցին : Ես այն ատեն իրենց ներկայացուցի հետեւեալ անկեղծ ու օրինաւոր պայմանները, իբրև հիմք կայացած համաձայնութեան :

Ա. Հանգանակութեան համար դիմում միասին պիտի ընենք :

Բ. Դրամը պիտի պահուի մի միայն մեր կուսակցութեան քով :

Գ. Հարկաւոր զէնքերը պիտի գնուին մեր միջոցաւ :

Դ. Հաւաքուած դրամով պիտի զինուին մեր մարտական խումբերը :

Ե. Դրամներու գործածութեան հաշիւներու քօնթրօլը կը կատարուի և կը վաւերացուի մեր կօմիթէի ձեռքով :

Վերջապէս գործին ամբողջ բեռն ու ծանրութիւնը մեր կուսակցութիւնը իր վրայ կ'առնէ անձուիրութեամբ : Իսկ իրենց կը տրուի բացարձակ ազատութիւն մարտական անջատ խումբեր կազմելու իրենց նիւթական միջոցներով :

Կը կարծէի որ ներկայացուցիչները խանդավառութեամբ պիտի ընդունէին այս անկեղծ, անվերապահ և անշահախնդիր պայմանները, բայց, ընդհակառակը, նուրբ ինձ մօտ եկած էին յետին միտքերով, նոքա կ'ուզէին ժողովրդի փրկութեան գործը վիժեցնել և ասոր համար առաջարկեցին անընդունելի. ապսուրբ և նուաստացուցիչ պայմաններ, որպէս.

Հաւաքուած դրամները հաւասարապէս բաժնուելի կուսակցութեանց միջեւ իրենց թիւին համեմատութեամբ:

Ծախսուած դրամներու մասին փոխադարձ քօնթրօլ ըլլայ:

Ինքնապաշտպանութեան համար ձեռք առնուելիք միջոցները որոշուին համաձայն խորհրդակցութեամբ:

Եւ ուրիշ այդ կարգի յիմարական պահանջմունքներ, որոնք անպայման պէտք էր մերժել:

Այսպէս ուրեմն համաձայնութեան համար մեր անկեղծ ջանքերը ջուրը ինկան յիմար յետին միտքերու պատճառաւ և մեր ջոջ ազանները մերժեցին փող տալ իրենց կեանքի պահպանութեանը համար:

Այն ատեն խորհեցայ մի այլ միջոց որը կրնար ցնցող սպաւորութիւն յառաջ բերել բովանդակ Վասպուրականի մէջ և եփ հանել դաւաճան սլուրժուաներու ցամքած արիւնը:

Մի երեկոյ դիմեցի Գճի Չարդերու կազմակերպիչ թուրք խուժանավար Համուտ աղենց Հասանին և առաջարկեցի որ, եթէ կարելի էր մի փոքր, այսպէս ասաց, մի աննշան Չարդ կազմակերպէր, սարսափ տայու համար հայ ջոջերուն: Դա պիտի լինէր մի պարզ առողջապահական արիւնհառուիւն որ իրբեւ անհերքելի համոզիչ փաստ պիտի ծառայէր զէնքի համար զըրամ տայու հարկաւորութեան մասին:

Համուտ Հասան սկզբունքով չհակառակեցաւ այդ խորհուրդին՝ միայն թէ դիտել տուաւ որ ժամանակը յարմար չէր, թէ դա կարելի էր իրագործել Մարտ 31ի օրերուն և թէ այժմ, ազատարար բանակի յաղթական մուտքէն ու Ապրիլ Համլտի գահընկեցութենէն ետքը, ինք չէր ուզեր մի այդպիսի պատասխանատուութիւն բերել իր վրայ:

Այդ հայեցակէտը ունէր իր փաստացի կողմերը, ուստի չկրցայ շատ պնդել :

— Յարմար ատենին ես միշտ պատրաստ եմ գործելու, եզրակացուց Համուտ Հասան, իրմէ բաժնուած միջոցիս :

Այսպէս ուրեմն, զէնքերու անուշով փող հաւաքելու ծրագիրը առ այժմ իրականութիւն չգտաւ :

Քայց չպէտք է յուսահատել, այլ սպասել հոգեբանական բուսէին :

Ի բաց առեալ այս ձախող պարագան, վանի մէջ ներկայ իրականութիւնը միութարական է. պայքարող գիտակից ոյժեր կան որոնք կարելի է դէպ ժամու գործածել :

Այս մասին պէտք եղածը արդէն կը խորհիմ : Չպէտք է որ տղերքը անգործութեան մէջ թմրեցնեն իրենց պայքարի եռանդը, դա կը լինի աղետաւոր մահացում, ինքնագլխակցութեան փճացում :

Առ այժմ նիւթական կացութիւնս բաւարարութիւն կուտայ ինձ :

Տպագրութիւն ՆՇԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ, Կ. Պոլիս



Հայաստանի Ազգային գրադարան




NL0438359

ՍԱՐԳՂՋ ԵՐԿԵՐ ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆԻ

Ձ

Յ. Յ. Պարոնեանի **Սարգոջ Երկերուն** հրատարակութեան հետ որ կանոնաւոր կերպով կը շարունակուի, **ԵՇԱՆ. ՊԱՊԻՅԱՆ ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆ**ը կը սկսի նաեւ Ե. Օտեանի **Սարգոջ Երկերուն** հրատարակութեան գործին:

Հաստնէրու շարժով մը, որու գեղեցիկ ու հաշակաւոր ներկայացուելուն ոչ մէկ ջանք պիտի խնայուի, պիտի հաւատենք Ե. ՕՏԵԱՆԻ, մեր այս անգուրազական երգիծաբանին բոլոր գործերը, որոնք, աւա՛ղ, այնքան ցուած են հոս ու հոն: Ասոնց ընթերցումը գերազանց վայելք մը պիտի ըլլայ հայ ընթերցատէրին, որովհետեւ Ե. Օտեան իրապէս սրամիտ ու սաղանդաւոր հեգնող մըն է, հաւասար օտար ամէնէն մեծ վարպետներուն:



6133C

